

ՃԱՐ

ՀՅՈՒՐԴԱԽԹԵԱՆ



# ՀԱՅՈՐԴՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՆԱՄԱԿՆԵՐ

ՄԵԿ ՃՇԹԱՐՏԱԽՆԴԻՐ ԲԱՐԵԿԱՄԻ ՄՅ.

ԱՌԱՋԱՐԿԵԼՈՎԸ

ԳՐՈՒԹԱ

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ

ՅՈՎՀԱՆՆՈՒ ՊՐՈՒՍԱՑԻՈՅ ՏԵՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ  
ՉԵՄՈՒԹՃԵԱՆՑ



ՀՐԱՄԱՆԱԿ ՏԵԱԾՈ ՄԱՏԹԵՈՍԻ

ԱԹԱՔԵԼԱՀԱՏԻՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ՊԱՏՐԻԱՐքԻ  
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԱՑ


4/831



Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԱՑ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԻՒՀԵՆՏՄԵԱՆ

1845





Յարդութեանը իմ ՚ի Տէր .

Չեմ յարդութեանը և բարեկամաց  
առաջը հրապարակաւ ըրած խոստմունքիս  
կառարման ժամանակը եկաւ : Խոստմունք  
նիս այն էր՝ ինչպէս որ կը լիշէք , որ հա-  
զորդութեան խորհրդոյն վրայօք ուղղա-  
փառ Եկեղեցւոյ ունեցած հաւատքին վր-  
այ պիտի հաստատէի մէկ մը այն՝ որ սուրբ  
գրոց վարդապէտութեանը հակառակ չէ .  
և մէկ մըն ալ այն՝ որ առաքեալներուն ժա-  
մանակէն մինչեւ հիմա եկեղեցւոյ մէջ ան-  
ընդ հատ աւանդութիւն է . ժամանակներ  
անցնելն ետքը հնարիված՝ և ասկէց ետքը  
քրիստոնեայք ասանկ թող հաւատան ըսե-  
լով վճռըված բան չէ :

Այս խոստմունքնիս կատարելը մեղի  
անով ալ աւելի պարտականութիւն մը  
եղած էր որ՝ ասիկայ իմ ստորագրու-  
թեամբս ձեղի խոստացեր էի , և հրա-  
մանքդ ալ կը պարտաւորիս քու արդար և  
օրինաւոր խոստմունք՝ կատարել որ գը-  
րով և ստորագրութեամբ մեղի տլալիր ,  
խոստանալով որ՝ թէ որ մենք մեր խոստ-  
մունքը հաստատելու ըլլայինք նէ՝ առա-  
ջին կարծիքդ մէկ դի պիտի ձգէիր , և այս

Հաւատքս ընդունէիր : Ալ յուսամ որ չո-  
գին սուրբ աստուած այն կարողութիւնը  
մեզի կուտայ . գիտնալով թէ միտքս գայ-  
թակղելոց շինութենէն և քրիստոսական  
սուրբ հաւատքին հաստատութենէն զատ-  
քան չէ : Եւ կաղաչեմ նոյն սուրբ չոգին՝  
որ գայթակղեալ մտաց հաստատութիւն և  
լուսաւորութիւն տայ , որ իրենց բերած  
պատճառին տկարութիւնը՝ և եկեղեցւոց  
՚ի սկզբանէ հետէ մինչեւ ցայսօր հաւատ-  
քին անփոփոխելի շարունակութիւնը տես-  
նելով առանց օրինաւոր պատճառի իրենց  
և մեր Ո՞րը սուրբ եկեղեցիին ծուռ նա-  
յելնին և անկեց որոշվելնին անիրաւ ըլլալը  
իմանան , հետը հաշորվին , նորէն գիրկը  
դառնան , և խիղճերնին հանդարտի :

Եւ հրամանոցմէդ ալ կը խնդրեմ որ՝  
ամէն մարդկային հաւատք և նախապաշա-  
րումն և մարդկային ակնածութիւն մէկ  
դի ձգելով՝ անաչառ հոգւով քննես ը-  
սածները : Այս է այն առիթը՝ որ հարկ  
կը դնէ մարդու սուրբ գրոց խօսքը քըննե-  
լու , և իրեն մըտքին դատմանը չի վստա-  
հանալու՝ երբ որ մտքին թելադրութիւնը  
Կոտուծոյ յայտնի խօսքին դէմ կուգայ :  
Եւ որովհետեւ մէկ անդամ մը հաւատալը  
մէկ դի ձգողը և առաջկուց իրեն հաւա-  
տացածներուն քննութեան ելլողը՝ Քը-  
րիստոսի խօսքին չի հաւատացող փարիսե-  
ցիներուն վիճակը կը մտնէ . ասանկները

Թող ներեն ինձի՝ որ Վրիստոսի փարիսեցիներուն ըսած խօսքը ես ալ անոնց կը թէ նեմ. «Վննեցէք զգիրս . զի դուք համարէք նոքօք ունիլ զկեանսն յաւիտենականս» (Յով. Ե. 39) : Եկեղեցւոց զբպարտիչները կը կարծեն որ՝ Եկեղեցին կը վախնայ սուրբ գիրքը հաւատացելոց ձեռքը տալէն . ըւլայ որ աւանդութեանց դէմ սուրբ գրոց մէջ խօսք գտնեն , և Եկեղեցին որոշվին : Եկեղեցին բնաւ մէկ ժամանակ մը սուրբ գիրքը կարդալը արգելած չէ . մանաւանդ թէ հայրապետները յայտնի խօսքով կը պատուիրեն ալ . և կը զարմանամ որ՝ Երբ Եկեղեցին աշխարհականներուն աստուածաշունչ կարդալ թող չի տար ըսողները իրենք գիրք կը տպեն 1844ին , և կը հաստատեն թէ՝ «Ասպո-ածալո-նը-ն օգո-ն մասը պօրճ չէ Ալլահան իհան օլոռո-ը-նա ա-չել ժիշտապերան չէ հայրապետը բարձրէն չէ հապեր-չըր» կը նան գտնըվիլ , ինչպէս չեն իմանար որ աս հաստատուիր իրենց ըսածին հերքումնէ : Եկեղեցին ինչ է . եթէ ոչ՝ հաւատացելոց միուիր , որոց ուսուցիչ կարգեալ են ամէն ատեն հայրապետները : Եկեղեցւոց հաւատքը ինչ է . եթէ ոչ՝ Վրիստոսի և առաքելոց սորվեցուցած հաւատքը որ հայրապետներուն քարոզութեան միջոցովը մեղի հասած է : Եւ թէ որ ամէն քրիստոնեայ ազգաց հայրապետները սուրբ գիրքը կարդալը հաւատացելոց պարտք կը սե-

պե՞ն նէ՝ ո՞լ եկեղեցին է այն, որ իրեն ու սուցիչ եզրակացներուն խօսքէն դուրս կ'ելլէ, և աստուածաշունչ գիրք կարդալը կ'արգիլէ:

Ի՞այց կարդացածէն պառուղ քաղելու համար հաւատք պէտք է. հաւատք ըսելը՝ եկեղեցւոյ հնազանդութիւն ըսելէ. քանզի մէկ մարդ մը որ հաւատքով եկեղեցւոյ անդամ պիտի ըլլայ նէ՝ անկէց պիտի չի զատվի. և չի զատվիլը մէկ խօսք ունենալով և մէկ հաւատքի վրայ երթալով կ'ըլլայ: Եշկեղեցւոյ սորմիւցուցածը ձըգող մարդիկ սուրբ գրոց մէջ միակերպ հաւատք չեն կրնար գըանել. սուրբ գրոց խօսքերուն գաղտնի և խրթին միտքերը հասկրցընող սպահով առաջնորդ մը չեն կրնար ունենալ. հարկ կ'ըլլայ իրենց առաջնորդ բռնել, և սուրբ գրքին խօսքէն աւելի անոր խօսքին հաւատալ՝ որուն համար չեմք կրնար նոյն հաւատարմութիւնը ունենալ՝ որ ունիմք եկեղեցւոյ ուսմանը համար. որ Քրիստոսի տեառն մերոյ խոստմունքը իրեն երաշխաւոր ունի, գժոխքի գըոներէն պիտի չի յաղթըլվի (Վատի. Ժղ. 18). մինչեւ աշխարհքիս վերջը Քրիստոս անոր հետ պիտի մնայ (Վատ. իր. 20). որ իրեն գիմացը փառաւորապէս կայնեցընէ անիկայ սուրբ և անարատ. որ բնաւ մէկ աղտեղութիւն մը չունենայ (Եփէս. Է. 27), որուն չոգին սուրբ պիտի առաջնոր-

դէ ամենայն ճշմարտուք (Յով. Ժղ. 13), և ասով պիտի ըլլայ նոյն եկեղեցին՝ սիւն և հաստատութիւն ճշմարտութեան (Ա. Տիմ. գ. 15). անանկ որ՝ ասկէց զատկող ներուն ձեռքինը ճշմարտութիւն ըլլայ ալ նէ՝ հաստատութիւն չունենար. և ասի կայ ամէն մարդ կրնայ քիչ մը դիտելով ի մանալ. քանզի նախնեաց աւանդութիւն նը հերքելէն ետքը իրենց ըսածներնուն կնիքը՝ վախն ՚ի վախը կարելք է կամ կարծէմ ըսելն է. ուր Քրիստոսի եկեղեցին նման Քրիստոսի իր վարդապետելոյն եղանակին իշխանութեամբ կ'ուսուցանէ. ինչպէս որ աւետարանը Քրիստոսի համար կը պատմէ. «Օ արմանային ժողովուրդքն ընդ վարդապետութիւն նորա. զի իրքեւ իշխանուք ուսուցանէր՝ և ոչ որպէս դպիքքն նոյա» (Մատթ. Է 28, 29): Ես բանիս համար հարկ է սր Յովհաննու առաքելոյն խօսքը ճըշդիւ մտիկ ընել, որ կ'ըսէ. «Ո իրելիք, մի ամ հոգւոյ հաւատայք, այլ ընտրեցէք ըզ հոգիսն եթէ յԱստուծոյ իցեն. զի բազում սուտ մարդարէք ելեալ են յաշխարհ» (Ա. Յով. դ. 1): Եստուած իւր Հոգին ուր խրկեց նէ հոն է և հոն պիտի մնայ յաւիտեան. և թէ որ Քրիստոս իր խոստ մունքին վրայ կեցաւ նէ՝ Հոգին սր հաւատացելոց միութեանը խրմկրված պիտի ըլլայ. խրմկրված ատենէն մինչեւ աշխարհ քիս վերջը հոն կեցած պիտի ըլլայ. և հի-

մա՝ որ խըրկըլած ատենը անցած է, և աշխադհքիս վերջը տակաւին հասած չէ. թէ որ եկեղեցիէն գուրս Հոգի փրնարուեմք նէ՝ աշխատութինիս պարապ է. թէ որ Հոգին եկեղեցւոյ մէջ է ըսելէն ետքը՝ եկեղեցին սխալած տեղեր ունի ըսեմք նէ՝ Հոգին սուրբ ամենայն ձշմարտութիւնաւատացելոց առաջնորդելու կամ կամք չունեցաւ՝ կամ կարողութիւն չունեցաւ ըսել կ'ըլլայ. որով կամ կամաւ կամ տկարութեամք եկեղեցւոյ առաջնորդելէն ետ կեցաւ և իրեն առաքմանը պաշտօնը ինքը պարապ հանեց ըսել կ'ելք. և այս չէ մի Հոգւոյն սրբոյ դէմ հայհոյութիւնը՝ որուն համար ինքն Վատէրն մեր ըստ թէ անքաւելի մեղք է (Վատի. ժբ. 32):

Աւրեմն՝ ասանկ գայթակղեալները կ'աղացեմ. աղէկ թողընտրեն թէ Հոգին ուրէ, և ես Հոգւով սրբով կը խօսիմ ըսողներուն որին հաւատալու է: Կախապաշարումը մէկ դի ձգեն. աղէկ թող քննեն հասկընան թէ ո՞ր զրուցվածքը սուրբ գրոց հակառակ է՝ և ո՞րը համեմատ է. ո՞ր վարդապետութեան հետեւիլլ ապահով է. առաքեալներուն օրէն մինչեւ հիմա անընդհատ շարունակութեամք եկածին, եթէ Հոգւոյն սրբոյ գալէն հազար չորս հարիւր այսքան տարի ետքը հնարիվածին մի, որուն հետեւողները իրենց վարդապետութիւնը եկեղեցւոյ համաձայնութեամք հաստա-

տելէն յուսահատելով՝ մենք սուրբ Գիշեն պատ բան չեմ չեմ ճանառ ըսելը իրենց զենք ըրին . և ըսել ուղեցին որ՝ հաղար այսքան տարի սուրբ գիրքը հաւատացելոց ձեռքն իրէն մարդ չէր հասկընար . և այն բանն որ Վատուծոյ մեկ գերագոյն պարգևն էր՝ մարդկային ազգին անօգուտ բան մըն էր . մենք հիմա հասկընալ և հասկըցընել սկսանք . և Վրիստոսի եկեղեցին Վրիստոսի համբառնալէն այսքան տարի ետքը սկսաւ աշխարհքիս վրայ . և Հոգին սուրբ եկեղեցին կառավարելու առաքեալներուն օրէն չըսկաւ , բրօթէսթանութեն նախածնողներուն օրէն սկսաւ : Վհա ասոնց բերանը՝ սովորական եղած սա խօսքին որ կըսեն , սուրբ Գիշեն ուրիշ բան չեմ ճանառ՝ հետեւութիւնները ասոնք են . որ կաղաչեմ ձեղի , աղէկ և անաշառութեամբ քննէք :

Դանք հիմա մեր բուն նպատակին , որ աս տպագրուես պատճառառաւը նամակի ոճէ հանելով՝ և գլուխ և յօդուած բաժնելով՝ շարունակ կը խօսիմք : Եւ որովհետեւ մեր խոստմանը նիւթը յայտնապէս երկու մասըն բաժնըլված է , ուստի առաջին մասին մէջ կը հաստատեմք՝ թէ հաղորդութեան խորհուրդին վրայ եկեղեցւոյ ունեցած հաւատքը՝ աստուածաշունչ սուրբ գրոց սորվեցուցածին հակառակ չէ , այլ մանաւանդ համաձայն է , և հիմք սուրբ գիրքէն է , և չի հաւատացողներուն պատճառները

Արդ զաղափարն տարածութեւ զօր ունիմք ,  
փակէ զգաղափարն մասանց՝ երկայնութեան ,  
լայնութեան և խորութեան , բայց արտաքսէ  
զգաղափարն մտածութեան և զգացման . ապա  
Տարածութիւն զանազանի 'ի Ատածմանէ . զինոյն  
իսկ զաղափարն զոր ունիմք զմտածմանէ , ոչ փա-  
կէ զգաղափարն տարածման , մանաւանդ թէ  
արտաքսէ . ապա վասն զի հոգին է 'ի մեզ է-  
ակ իմն մտածող , ոչ է էակ տարածեալ . և մար-  
մինն զի է 'ի մեզ էակ իմն տարածեալ , ոչ է  
էակ մտածող . որովհետեւ զաղափար միոյն ոչ  
է զաղափար միւսոյն :

### ՅՈՒԹՈՒՄՆԵՐ Գ.

Մեաւորութիւն հոգւոյ և մարմնոյ :

Առ ՄԱՐԹ էր ըմբռնել , թէ զիարդ էակն սոսկ  
հոգեոր՝ այսինքն է մտածող՝ որ ցիցէ էակ տա-  
րածեալ , կարասցէ միաւորիլ ընդ տարածեալ  
մարմնոյ իմիք , որ ցիցէ երբէք մտածող . սակայն  
ոչ կարեմք յերկբայս լինել զայր միաւորութե-  
նէ , որովհետեւ խորհիմք և ունիմք մարմին . այս  
միաւորութիւն է զաղանիք արարչին : Եւ զոր  
միանգամ զիտեմք զմիաւորութենէ այն ինքն է ,  
զի 'ի մտածելն ինչ և 'ի կամել հոգւոյ , մարմին  
մեր ներգործէ զանազան շարժմունու . և փոխա-  
դարձաբար 'ի շարժման մարմնոյ մերոյ ունի

հոգի մեր խորհուրդս ինչ և զգացմունս . և ա-  
մենայնն համաձայն օրինաց , որք եղեալ են յա-  
րարչն բնութեան . և օրէնքս այս կոչին օրէնք  
միաւորութեան հոգւոյ և մարմնոյ :

## ՅՈՒԹԻՒՆԸ ԴԱ.

Յատկութիւննք հոգւոյն :

||2 Ճանաչեմք զհոգին և ոչ զյատկութիւնս  
նորա , բայց եթէ ՚ի ձեռն ներքին զգացման զոր  
ունիմք զնմաննէ . Օգամք և ունիմք ևս անդրա-  
դարձ զգացումն մերոց զգացմանց թէ մեք զգամք .  
այս ներքին զգացումն է առաւել տարածա-  
գոյն և հանրական յատկութիւն հոգւոյն . մար-  
մինն անընդունակ է զգալոյ , հոգին միայն է որ  
զգայ : Քայսմաննէ յառաջ եկն կարծիքն Կար-  
դեսեանց , որք համարեին թէ անքան կենդանիք  
են սոսկ ինքնաշարժ մեքենայք , որպէս արհես-  
տակերտ սրնգահարն և բաղն , զորս ճարտա-  
րեաց ||քանասն :

Վանզի ասեին , եթէ անքան կենդանիք զգան ,  
ապա ունին զհոգի . և եթէ ունին զհոգի , ապա  
են ընդունակ բարւոյ և չարի , ապա ևս և վար-  
ձուց և պատժոց . և յայսմաննէ հետեւի ասեին  
եթ հոգին անքանից իցէ անմաշ :

Արդ մինչ խօսիմք զյատկութեանց հոգւոյն  
խօսիմք միայն զմարդկային հոգւոյ . զի յատկու-

թիւնք հոգւոց անբան կենդանեաց Ա. Ե կիտելի , որոյ անսահման կարողութիւնն կարէ արար-  
չազործել հոգիս ըստ զանազան կարգի . յորոց  
ումանք իցեն անմահ , և ումանք եղծական , ումանք  
իցեն ձանաշող բարւոյ և չարի , և այլք ոչինչ  
ձանաշումն բարւոյ և չարի ունիցին :

Գտանին այլեայլ կարգք 'ի հրեշտակս . Են  
և այլեայլ աստիճանք ձանաշման 'ի մարդկային  
հոգիս . ոչ է նոյն ձանաշումն թամնձրամտին և  
անզգայացելոյն , և մանկան՝ որ չեւ ևս է ընդու-  
նակ բարւոյ և չարի մինչև ցորոշեալ ինչ հա-  
սակ : Յառաջ քան զլարգեսեանս քաջ ծանեան  
նախնիք և արդիք ևս , թէ կենդանիք ունին  
զգացումն տեսանելոյ և լսելոյ , և այլն . և թէ  
Են զգացողք հեշտութեան և ցաւոց :

Չգիտեմ թէ դու տեսանիցես զիս , եթէ ոչ  
այնու՝ զի տեսանեմ թէ և դու ունիս զաշ որ-  
պէս զիս . ուստի և այնչափ տպաւորութիւնս 'ի  
զործ զնես , որպէս աչք քո ընդունին . նշմա-  
րեմ և 'ի կենդանիս զնոյն զործարանս , և զնոյն  
կարգ զործողութեանց :

Երկու են տեսակք զգացման , առաջինն կոչվ  
Անմիջական զգացումն , և երկրորդն Ո՞իջական  
զգացումն : Անմիջական զգացումն է այն՝ զոր  
ընդունիք անմիջապէս յարտաքին տպաւոր-  
մանց առարկայից 'ի զործարանս զգայարանաց  
մերոց : Ո՞իջական զգացումն է ներքին անզրա-  
դարձութիւն զոր առնեմք 'ի վրա տպաւորմանց ըն-

դունելոց յանմիջական զգացմանէ . և այս է զգացումն զգացման : Խոչ զգացումն Վիջական . վասն զի ենթաղրէ զմիջնորդ իմն , և այս միջնորդ է զգացումն Վնմիջական :

Յորժամ տեսանեմ զարեգակն , զգացումն այն զոր արեգակն ներգործէ յիս , կոչի զգացումն Վնմիջական . վասն զի զգացումնս այս ենթաղրէ միայն զառարկայն և զգործարանն : Օգացումն զոր ընդունիմ յերաժշտական զործեաց է զգացումն անմիջական . վասն զի ենթաղրէ միայն զգործիմն և զունին :

Իսյց ներքին անդրադարձմունք զոր յետ այնորիկ առնեմք 'ի պատճառս այսոցիկ առաջին զգացման , ներգործին միջական զգացմամք . այսինքն 'ի ձեռն զգացման օր ենթաղրէ զնախընթաց զգացումն ինչ :

Հոգին ոչ ունի զկարողութիւն զգացման թէ անմիջապէս և թէ միջնորդաւ , բայց եթէ 'ի ձեռն այլեայլ գործարանաց մարմնոյ , բատ օրինաց միաւորութեան հաստատելոյ յարարչէն :

Հոգին զգայ անմիջապէս 'ի ձեռն արտաքին զգայարանաց . հոգին զգայ միջապէս 'ի ձեռն գործարանաց ներքին զգայարանաց ուղղոյն : Օգայարանքն արտաքին են արտաքին մասունք ինչ մարմնոյ մերոյ , որովք զգածիմք այնպէս . որպէս ոչ կարեն զգածել զմեզ այլ ամենայն մասունք մարմնոյ մերոյ . ուստի ոչ տեսանեմք եթէ ոչ աչօք մերովք , և ոչ լսեմք , եթէ ոչ ականջօք մերովք :

մարդոցս գաղափարին մէջը չի կայ , անիկայ  
երեւակայութեան իշխանութենէ դուրս  
կ'ըլլայ . որով ասանկ բաներ թէ որ կը գըտ-  
նըլին նէ՝ սուտ ըլլալնին քիչ մը դժուար  
հաւտացվելու բան կ'ըլլայ : Եւ ասանկ են  
քրիստոնէական հաւատոյ ճշմարտութիւն-  
ները , որ մարդկային մըտքէ դուրս բաներ  
են . երեւակայութիւնը չի կըքնար հընաւ-  
րել , ուրիշի չի կըքնար հաւտացընել .  
քանզի խելք ալ չի հասնիր . ասանկ բան  
մը հասարակօրէն քրիստոնէից մէջ հաւա-  
տացված գըտնեմք նէ՝ անոր այնքան հա-  
ւատալի ըլլալուն գերբնական սպատճառ մը  
կը փընտուեմք . և իրաւունք կ'ունենամք  
ըսելու՝ որ աստուածային ճշմարտութիւն-  
է խելքէ մըտքէ վեր :

Այս ըսածըս աղէկ մը հասկընալու հա-  
մար մտածէ թէ սուրբ Արքորդութեան  
վրայ ուղղափառաց հաւատքը ինչ է : Առ-  
տուածային էութիւնը մէկ . և պարզ մէկ .  
սակայն երեք անձն կը պարունակէ իր մէջը  
այս պարզ էութիւնը : Կնձինքը երեք ըւ-  
լալով երեք ած ըրլար . մէկ Ած է . բայց  
Կստուած մէկ ըլլալով Հայր և Արդի և  
Հոգի սուրբ մէկ անձն են ըստիր . մի և նոյն  
Կստուած՝ երբեմն Հայր և երբեմն Արդի  
կամ սուրբ Հոգի ըստիր . Հայր զատ ան-  
ձըն է . Արդի զատ , և Հոգի զատ . միու-  
թիւն ունին՝ անշփոթ . անանկ անշփոթ՝ որ  
էութե՛ պարզ ըլլալն ալ չի փոխեր : Արքոր-

դութիւն է անբաժանելի , որ էութիւնը և ածութիւնը ասով չիշատնար : Վկլկրնայ այսքան ըսվելէն ետքն ալ ասոր խելք հաս ցընելթէ այս ինչպէս բան է : Եւս առաւ ւել՝ ովկ կրնայ ասանկ գաղափար մը իրեն մըտքին մէջ ստեղծել՝ և ուրիշներուն քարոզել :

Ասոր պէս մտածէ մարդեղութե խոր հրդոյն վրայ : Վծ մարդ եղաւ . բայց մարդ եղողը չայր չէ . չոգին սբ ալ չէ . Որդիէ : Մարդ ըլլալովը Որդին ածային էութեն չի զատվեցաւ . նոյն մի էութեանը և գոյութեանը համագոյակից է . բայց այս էուեն և գոյութել մէկ ըլլալուն նայելով չայր և չոգին սուրբ ալ Որդւոյ հետ մարդ եղան և չարչարեցան ըրավիր . Վծ չարչարեցաւ կ'ըսվի՝ Որդւոյ ածութիւնը խոստովանելով . ածային էութիւնը չարչարեցաւ չեմք կրնար ըսել : Այս ըսածները ովկ կրնայ հասկընալ և խելք հասցընել : Ինաւ ասանկ բան մը ըսող չեղած իքէն ովկ կրնայ ինք իր գըւ խէն ասանկ բան մը մըտմըտալ . չինել , և հասարակութե քարոզել . և ինչ ձամբայ կայ ասանկ խօսք մը հաւտացընելու :

Չաղորդութեան խորհրդոյն վրայ ալ ասիկայ մտածէ : Երբ որ քահանայն Քրիստոսէ առած իշխանութիւնովը հացին և գինիին վրայ որբացուցիչ աստուածային բանը խօսելով սուրբ չոգին կը կոչէ նէնցնհետապն կ'ըլլայ Քրիստոսի մարմին և

տրիւն . բայց տեսնես նէ հաց է . հոտիք  
 տառ՝ հաց է . համը նայիս՝ հաց է . շօշա-  
 փես՝ հաց է . ասոր պէս ալ գինին : Եւ թէ-  
 պէտ զգայարանքները այս նիւթս իրեւ-  
 հաց կ'իմացընեն մեղի , բայց գոյութիւնը  
 հաց չէ , Վրիստոսի մարմին է . և մարմին  
 ըլլալով ալ անանկ յատկութիւններ ու-  
 նի որ մարմիններուն մէջ ասանկ յատկու-  
 թիւն ունեցող ամենեւին տեսնըլած չէ .  
 որ տեղ և որ ժամանակ քահանայն այն հա-  
 ցըն ու գինին Վրիստոսի մարմին և արիւն  
 սրբագործէ նէ , նոյնհետայն՝ առանց ժա-  
 մանակ անցնելու՝ այն նիւթերը կ'ըլլան  
 Վրիստոսի մարմին և արիւն : Եւ ասով  
 Վրիստոսի մարմինը և արիւնը չի շատնար .  
 մէկը երկուք ըլլար՝ թէ և բիւրաւոր տեղ  
 սպատարագի . և սրբագործեալ մարմինը  
 մէկ ամենամանր մասը անդամ՝ ամբողջ  
 Վրիստոս կը պարունակէ . ինչպէս որ ամ-  
 բողջ մարմինն ալ նոյն մի Վրիստոսն է . ի-  
 րարմէ հեռու երկիրներ սպատարագվածնե-  
 րըն ալ մի և նոյն Վրիստոս են . և մէկ տեղ  
 մը հացն ու գինին Վնի մարմին և արիւն  
 ըլլալէն ետքը՝ ուրիշ տեղ մըն ալ սրբագոր-  
 ծեալ հացն ու գինին մարմին և արիւն փո-  
 խարկելու համար առաջինը մարմին և ա-  
 րիւն ըլլալէն չի դադրիր : Ասիկայ ավ կը  
 հասկընայ . որո՞ւ խելք կը հասնի . և որ  
 մարդ է այն՝ որ բնաւ ասանկ բան մը լըսած  
 ըլլալով այս գաղափարներս իրեն մրարին

մէջը իրարու հետ բաղադրէ . մէկ դրու թիւն մը շինէ . և ելք ուրիշներուն քարոզէ . անտնք ալ՝ թէպէտ ամենեւին խելք հասնելու բան չէ , հաւատան . և գոնէ հրեայներուն ըսածն ալ չըսեն այն մարդուն . թէ “Օ բինչ նշան առնիցես , զի տեսցուք և հաւատասցուք . զինչ գործիցես ” (Յովէ . զ . 30) : Ասիկայ ոչ իննով կենտիոս փափր , որուն համար այս վարդապետութիւնը հնարեց և քարոզեց կ'ըսեն , ոչ Աղքեքսանդր մակեդոնացին , ոչ Շինկիզ խան , ոչ Ֆաէմուրլէնկ , և ոչ որ և իցէ զօրաւոր մարդ՝ կրնար խելք ընել , և ոչ մարդու կրրնար կրպեցրնել , թէ և ամեն չի հաւատացողները թուրէ անցըներ : Իրեն կենդանութեանը ատենը կարելի էր որ ոմանք հաւատային . բայց իրմէ ետքը հաւատացող բնաւ չէր ըլլար անոր քարոզած ինքնաստեղծ հաւատքին , որ ոչ ածային հեղինակութեամբ և ոչ մարդուս մըսքին դատմամբը հաստատութիւն չունէր : Ի սկզբանէ աշխարհի մինչեւ հիմա՝ մարդկանցին ազգի պատմութեանց մէջ ամենեւին օրինակ մը չէ տեսնըլած՝ որ մէկ մարդ մը անհաւատալի և մարդու խելքի հասածին դէմ բան մը քարոզէ՝ և ամենն ալ միայն քարոզողէն վախնալով հաւատան . և նոյն քարոզած հաւատքը՝ մարդոյն մեռնելէն հարիւրաւոր տարի ետքը միայ . և այսքան ալ խելացի և ազատ մարդիկ ազէկ

քննելէն ետքը ասոր հաւատան . ինչպէս  
 են այս վարդապետութիւնը ընդունաղ  
 բրօթէսթանները , որ չի հաւատան նէ՝ ոչ  
 փափէն , ոչ թագաւորէ՝ և ոչ ուրիշ տեղաց  
 մը վախնալիք ունին : Ուէ քրիստոնէութե  
 հաւատալիքներուն վրայօք , և թէ փիլի  
 սոփայական դրութիներուն մէջ ասոր պէս  
 և այս պարագայններովս հաւատացված և  
 այսքան զօրացած բան մըն ալ կրնաք մի  
 գլունել՝ որ սուտ և անհիմն և անհաստատ  
 ըլլայ : Ուէ որ գլունէք նէ՝ փիլիսոփայու-  
 թեան և աստուածաբանութեան պատ-  
 մութեան մէջնոր և մինչեւ հիմայ չի գիտ-  
 ցրված մէկ բան մը գտած կ'ըլլաք : Եւ  
 ասիկայ թէ որ փընտըռելու ըլլաք նէ՝ նա-  
 յեցէք որ յիշեալ պարագայնները ամենն ալ  
 ամբողջ գտնըլին այն բանին վրայ . և դիւ-  
 րութեան համար այն պարագայնները այս  
 տեղը թուով համառօտեմ : 1. Անանկ  
 բան մը ըլլայ որ մարդու խելք չի հանի :  
 2. Քարոզողէն առաջ անանկ բան ըսող  
 չըլլայ : 3. Քարոզողը ըսածք հաստատելու  
 համար հրաշք մը չընէ : 4. Լըսողները ա-  
 ռանց դէմ դնելու հաւատան : 5. Քարո-  
 զողը մեռնելէն ետքն ալ այն հաւատքը մը-  
 նաց : 6. Չհաւատալիքն ամեննեւին մէկ վը-  
 նաս մը և նեղութիւն մը քաշելու վախ  
 չունեցող մարդիկ ալ ասոր հաւատան :  
 Այս պարագայններէս թէ որ մէկը պակաս  
 ըլլայ նէ՝ բերելու օրինակին մէջէն նմա-

նութիւնը կը սպակաէ . և կատարեալ օրինակ եղած ըլլար :

Հիմայ մենք յաջորդ գլուխին մէջ տեսնենք թէ հաղորդութեան խորհրդոյն մէջ հացը Քրիստոսի մարմին՝ և գինին Քրիստոսի արիւն կ'ըլլան ըսելը եկեղեցին որկէց սորված է :

## ԴԱՅԱԿԱՆ

Հաղորդութեան խորհրդոյն վկայ Եկեղեցւոյ հաւատքը՝  
սուրբ գիրքէն առնըված է :

Ծ ՍՎԱԾ խօսքերէն կ'իմացիլի՝ որ մարդու հնարք չի կրնար ըլլալ եկեղեցւոյն այն հաւատքը որով քրիստոնեայք կը հաւատան թէ հացը և գինին՝ որ Քրիստոս վերնատունը «Այս է մարմին իմ» , և «Այս է արիւն իմ» ըսելով առաքեալներուն տուաւ , Քրիստոսի իրեն մարմինը և արիւնն էր . և մինչեւ հիմա և մինչեւ աշխարհքիսետքը քահանայներուն սրբագործածը՝ Քրիստոսի տեառն մերոյ «Օ այս արասվեր» ըսելուն ուժովը նոյն Քրիստոսի իրեն ճըշմարիտ մարմին և արիւնը կ'ըլլան , այս հաւատքըս միայն նոյն իսկ Քրիստոսի ածային վարդապետութիւն սորվեցուցած հաւատքն է : Ասիկայ ապացուցանելոյ համար մէկ մը աչքէ անցընեմք և մտադրութիւն

կարդամք սուրբ գրոց մէջ այս խորհրդոց վրայ եղած վարդապետութիւները . և տեսնենք թէ ինչ մտքի կը հասկըցվին :

### ՅՈՒՍՏԱԾ Ա.

Յովհաննու Աւետարանին վեցերորդ գլուխը :

·Քրիստոս տէրն մեր՝ այս կենարար խորհուրդը աւանդելէն խել մը ատեն առաջ՝ նախապատրաստութիւն համար նոյն խորհուրդը տալ խոստացաւ , և ինչ ըլլալը ձառեց . և որովհետեւ ըսած խօսքերը խելքէ մոքէ վեր խօսքեր էին , այն ատենը մըտիկ ընողներուն մէջ վէճ ալ եղաւ , առարկութիւններ ալ ըրին . ·Քրիստոս ալ անոնց պատասխանները տուաւ . և խորհրդոց ինչ ըլլալը անանկ հաստատեց՝ որ անկեց աւելի հաստատութիւն չի կրնար ըլլալ . ուստի այս վարդապետութիւնով իւ ակատար սորվելը Յովհաննու աւետարանին վեցերորդ գլուխէն կ'ըլլայ . և մենք նախ և յառաջ այս գլուխիս խօսքերը բացատրելով առաջ երթամք :

·Քրիստոս հինգ հացով և երկու ձուկով հինգ հազարի չափ մարդ կըշտացուց . և հրեայները ասիկայ տեսան նէ՝ ·Քրիստոս բիենց թագաւոր ըլլալու արժանի սեպեցին . բայց ·Քրիստոս՝ որուն թագաւորութիւնը այս աշխարհքէս չէր (Յովհ . Ժը .

36), լեռը գնաց, և ետքը ծովը անցաւ կափառնառւմ գնաց: Ճողովուրդը՝ Քրիստոս Տիբերիայի կողմը չի գտնալով կափառնառւմ անցան. Հոն գտան անիկայ. և սիրով մը փարելով՝ “Ուաթքի Երբ եկիր այսր ո կը հարցունէին: Այս հարցմանս պատասխան տուած խօսքին կարգին՝ տէրն մեր այս կենարար խորհուրդը բացատրեց. և մեր մեկնելիքը այս խօսքերն են. Յովէ հաննու աւետարանին վեցերորդ գըլունին 26 համարէն մինչեւ 66 համարը: Եւ մեկնելոր կ'ըսեմ նէ՝ միայն զրուցվածքին միտքը՝ և խօսքերուն իրարու հետ կապակցութիւնը, և հարցմունքներուն և պատասխանիներուն իրարու յարմարութիւներւան հանելը կը հասկընամ. խորհըրդական կամ այլաբանական մեկնութիւն տալ չեմ հասկընար: Քանզի սուրբ գրոց խօսքերուն մէջ այլաբանութիւն գլունըլի ալ նէ՝ այլաբանութեան նշաններ կ'ունենայ հետք. մէկ առակի մը կամ օրինակի մը պիտի յարմարի. Հոս անանկ բան չկայ: Եւ Քրիստոս Երբ որ խօսեցաւ նէ՝ մտիկ ընողները հասկըցան որ առակ մը և այլաբանութիւն մը չկար խօսքին մէջ. ինչպէս որ Երկրորդ գլխոյն մէջ պիտի խօսիմք:

Քրիստոս իրեն հոս Երբ եկար հարցը նողներուն զինքը փընտըռելնուն պատճառը գուշակելու Երեսնին տալէն Ետքը՝ որ միայն փորերնին կշտանալուն կը նայէին,

շատ զարմանալի մէկ խօսք մը խօսեցաւ .  
 “Երթայք ըստ , գործեցէք մի զկորըս-  
 տական կերակուրն , այլ զկերակուրն որ  
 մնայ ’ի կեանսն յաւիտենականս ” : Կորըս-  
 տական կերակուրին տեղը յաւիտենական  
 կենացը մնալու կերակուր պատրաստել  
 կ’ապսպըրէ : Եւ ինչ կերակուր կրնայ ըլ-  
 լաւ ասիկայ . անանկ կերակուր մը որ ինքը  
 պիտի տայ . և ինքն ալ Ա՛Ճ ըլլալուն համար  
 պիտի տայ . անանկ որ՝ այս կերակուրը տա-  
 լու կարող ըլլալը՝ իրեն ածութեղ ապա-  
 ցոց մը եղած պիտի ըլլայ . “Օ որ որդին  
 մարդոյ տացէ ձեզ . քանզի զնա չայր կըն-  
 քեաց ած ” : Ասիկայ անանկ կերակուր  
 մըն է՝ որ մարդո պիտի շինէ , “Երթայք  
 գործեցէք ” . բայց Ա՛Ճ պիտի տայ . “Օ որ  
 որդին մարդոյ տացէ ձեզ ” . և Ա՛Յտուծոյ  
 տուած ըլլալով յաւիտենական կենաց մնա-  
 լու կերակուր պիտի ըլլայ . մարդոյ շինած  
 կերակուրը յաւիտենական կենաց պատճառ  
 պիտի չի կրնայ ըլլալ՝ թէ որ նոյնը Որդին  
 մարդոյ իրեն ածային զօրութը չի տայ նէ :  
 Վիտք առնել պէտք է որ՝ քիչ մը առաջ  
 Քրիստոս ըսեր էր անոնց . “Խնդրէք զիս .  
 իբրև ոչ եթէ զի նշանս ինչ տեսէք ” : Ով-  
 կրնայ ըսել որ հինգ հացով և երկու ձու-  
 կով հինգ հազար հոգի կշոացընելը ամե-  
 նամեծ նշան մը չէր . քանզի փնտըռողնե-  
 րը այն հրաշքը տեսնելնուն համար ըսկը-  
 սան Քրիստոս փընտըռել . ըսել է որ՝ յի-

րաւինշան տեսան , և այն նշանը տեսնել  
 նուն համար փրնտըռելու ելան : Բայց  
 այս նշանը զանոնք հաւատքի չի բերաւ մի-  
 այն փորերնին կշացուց . որով ածային կա-  
 րողութեան գործը անոնց առաջը յարգը  
 կորսընցուց . թէ որ Քրիստոս այն բազ-  
 մութիւնը կըշտացընելու համար առա-  
 քեալները խըրկեր՝ քաղաքներէն գեղերէն  
 հաց բերել տար և անոնց կերցընէր նէ՝  
 նոյնը պիտի ազդէր անոնց սիրտը . այն ա-  
 տենն ալ զինքը թագաւոր ընելու համար  
 պիտի փնտըռէին : Այս հիմակվան ըսած  
 հացը՝ հարկաւորապէս հաւատալու կա-  
 րօտ էր որ յաւիտենական կենաց հաց ըլ-  
 լայ . և ինչ բան՝ որ յաւիտենականութե-  
 կարգին օգուտ կ'ընէ , ընդունողներուն  
 վեաս կ'ընէ : Քրիստոսի տուած պարգեւը  
 կամ կերակուրը առնողը թէ որ ինչըլլա-  
 լը գիտնալով և հաւատալով ընդունի նէ՝  
 անոր յաւիտենական կեանք է . թէ որ չի  
 հաւատալով ընդունի կամ բոլորովին մեր-  
 ժէ և ընդունի նէ՝ յաւիտենական մահէ .  
 կերակուրը միշտ նոյն է , թէ հաւատայ՝ թէ  
 չի հաւատայ . բայց յաւիտենական կենաց  
 մնալու համար հաւատալ պէտք է : Առ-  
 եայները գիտէին որ յաւիտենական կենաց  
 կերակուրը միայն Աստուծոյ գործը կրնայ  
 ըլլալ . բայց որովհետեւ գործելը իրենց  
 ապրապըրեց՝ տարակոյս մը հանեցին . ինչ  
 ընեմք ըսին որ Աստուծոյ ընելու բանը

մենք ընելու կարող ըլլամբ : “Օ յի՞նչ առնիցեմբ զի զգործսն այ գործեսցուք” : Աստուծոյ ընելու գործ՝ միշտ յաւխտենական կենաց հաղորդ ըլլալը պիտի համկրնամբ . որ մարդս ինքնին յիրաւի այս բանիս տկար է . ուստի Քրիստոս առաջարկեց անոնց՝ որ իրեն հաւատան . այսինքն՝ իր ըսած և ըսելու խօսքերուն . “Այս է գործըն Աստուծոյ, զի հաւատասցիք յայն զոր առաքեացն նաու : Որովհետեւ ինքը ’ի չօրէ անձ կնքեալ ըլլալով՝ այն կերակուրը ինքը պիտի տար . և այն կերակուրով յաւիտենական կեանք ըստանալու համար՝ իր խօսքին հաւատալ հարկ է : Ուստի 27 համարն ու 29 համարը իրարու հետ կապակցութիւնին . և իրարու կրցվելով կատարեալ միտք մը կրւտան այսպէս . Աստուծոյ գործը այն է որ՝ Ա՛ծ ով որ խըրկեց նէ՝ դուք անոր հաւատաք որ յաւխտենական կենաց կերակուրը այն պիտի տայ ձեզի . որովհետեւ չայր անիկայ անձ կընքեց : Չըէից հարցմանը տուած պատասխանով՝ հարցումն առաջ եղած խօսքին հաւատալոյ հարկաւորութիւր և օգուտը կը հասկըցընէ . որով չի հաւատացողին ալ վեասը կ'իմացվի . անանել որ՝ տալու կերակուրը միշտ նոյնը մնալով՝ հաւատացողին միայն յաւիտենական կեանք կը բերէ<sup>1</sup> :

<sup>1</sup> Այս խօսքիս կրկնութիւնը հարկաւոր է . ըլլայ որ անանել հասկըցվի՝ որ հացն ու գինին Քրիստոսի մար-

Հրեայները իմացան որ յաւիտենական կենաց ժառանգ ըլլալու համար՝ Վրիստոս սի ըսածին հաւատալ պէտք է . բայց մինչեւ հիմա ըսածներէն հասկլցան որ խելքէ դուրս բան մը կայ հաւատալու : Եւ այս բանս անանկ դժուարահաւատալի բան մը երեւցաւ իրենց՝ որ յատուկ ասոր հաւատալու համար հրաշք ուղեցին : Օ Բ' նչնշան առնիցես զի տեսցուք և հաւատասցուք ” : Ասոնց շատը իրեն աշակերաներն էին ( անդ , 61 · 67 ) . ըսել է որ՝ իրեն հաւատացեր էին . ըսել է որ՝ հրրաշքներ ալ տեսեր էին . ուստի թէ որ Վրիստոսի ըսածը ընդհանրապէս և անորոշ կերպով հաւատալու վրայ հասկլնային նէ՝ ինչպէս որ նորազանդները հասկլնալ կ'ուղեն , Բ' նչնշան կ'ընես որ տեսնենք ու հաւատամք ըսելու իրաւունք չէին ունենար : Եւ թէ և աշակերտները չըլլային ալ նէ՝ հացին հրաշքը տեսնելնին տակաւին նոր էր . և անկեց առաջ տեսածնուն և լածնուն հետ մէկ տեղբաւական էր որ Վրիստի հաւատան : Չենք կը նար ըսել՝ որ այս մար-

մին և արիւն ըլլալը հաւատացողին համար մարմին և արիւն է . չի հաւատացողին համար հաց և գինի է . ինչպէս որ նորազանդութիւնը հնարված առջի տարիները առանկ ըսողներ ալ եղան : Եկեղեցին կը հաւատայ և կը սորովեցընէ որ՝ թէ հաւատացողին և թէ չի հաւատացողին միապէս մարմին և արիւն Վրիստոսի է . բայց հաւատացողին յաւիտենական կեանք է , չի հաւատացողին յաւիտենական մահ է :

դիկս՝ որ հացին հրաշքին վրան յատկապէս Քրիստոս փընտըռելով Կափառնաում գացին, «Վ արդապէտ՝ կամիմք նշանինչ տեսանել ՚ի քէն ո ըստղներէն էին (Ամպի. Ժը. 38): Աւրեմն՝ իրենց խելքը չի հասած մէկ մասնաւոր բանի մը հաւատալու համար յատուկնշան կ'ուղէին . որպէս թէ մինչեւ այն ատենը տեսած հրաշքնին՝ այս ըսածին զիրենք հաւտացընելու հերիք եղած ըլլար: Եւ ինչ էր այս՝ որուն հաւտատալը իրենց այսքան դժուար կուգար: Կերակուր մը շինել իրենց համար, որ յաւիտենական կենաց մնայ. կերակուր մը՝ որ շինողը իրենք բայց իրենց տուողը որդին մարդոյ. տալը՝ աստուածական զօրութեամք. և կերակուրին ներդործութիւնը անանկ ուժ մը՝ որ նմանը ամենեւին չէին լրսած կամ տեսած: Աւստի մանանայն ալ յիշեցուցին իրեն. «Ասենցնա. զինչ նշան առնիցես, զի տեսցուք և հաւտատացուք. զինչ գործիցես: Հարքն մեր կերան զմանանայն յանապատի անդ. որպէս և գրեալ է, հաց երկնից ետ նոցա ուտել»: Այս վկայութիս բերելով՝ ՚ի հարկէ յաջորդ խօսքն ալ իմացունել կուղէին. որ է սաղմոսին այս խօսքը. «զաց երկնից ետ նոցա. զհաց հրեշտակաց կերան մարդիկ» (Ապչ. հէ. 26). որպէս թէ ըսել ուղելով. մի մեղադրեր որ ասոր հաւտատալու համար առանձին հրաշք կու-

զեմք : Աեր նախնիքներուն ուտելու համար երկինքէն մանանայ ինչաւ . կերան . բայց յաւիտենական կենաց խեր չըրաւ : Այն որ երկինքէն ինջնալով՝ և մարդարէից ըսածին պէս՝ հրեշտակաց հաց ըլլալով՝ որ անմահ են , տակաւին մարդոց անմահութիւն չի տուաւ նէ , Քրիստոսի տալու կերակուրը՝ որ բունն ալ իրենց շինածը պիտի ըլլայ , ինչպէս յաւիտենական կեանքի պիտի մնայ : Ահա հաւատալու դժուարութիւնը այս բանիս վրայ էր . ասոր համար զատ նշան կուզէին որ Վոլսէսի տուած հացէն աւելի զօրութիւն ունեցող կերակուր մը իրենց տալու կարող ըլլալուն հաւատան :

Քրիստոս անոնց իմացոյց որ օրինակ մըն էր մանանայն . Ճշմարտապէս երկնային ըռվելու հաց չէր . բուն երկնային հացը չօր աստուծոյ իրենց տալու հացն էր . և ասոր ասանկ ըլլալը հաստատելու համար իրեն յատուկ գործածած երդման ձեւն ալ կը բանեցընէ . « Ասէ ցնոսա Յիսուս . ամէն ամէն ասեմ ձեզ , եթէ ոչ Վոլսէս ետ ձեզ զհացն երկնից , այլ չայրն իմ տացէ ձեզ զհացն յերկնից զՃշմարիտն » : Պատճառն ալ կը հասկըցընէ թէ ինչու համար Վոլսէսի ձեռօք տրըված մանանայն կեանք չէր տար : Քանզի թէպէտ երկինքէն էր այն հացը՝ այլ աստուծածային էութեանը հազրու չէր . Աստուծմէ չէր՝ ինչպէս որ Որդ-

ւոյ Աստուծոյ Համար աստուծմէն է կ'ը-  
սեմք : Յաւիտենական կեանքը Աստուած  
ինքն է . յաւիտենական կեանքը տուողն  
ալ Աստուծմէ բլալու է : Եւ ասով 27  
տունին մեջի խօսքին միտքն ալ կը բանայ .  
թէ ինչու Համար որդին մարդոյ այն 'ի  
յաւիտենական կեանս մնացող հացը՝ ինքը  
Աստուած բլալուն Համար կուտայ . և ա-  
սով այս երկու տունս ալ իրարու կը կապ-  
վի . « Երթայք գործեցէք ... զկերակուրն որ  
մնայ 'ի կեանսն յաւիտենականս , զոր որ-  
դին մարդոյ տացէ ձեզ . քանզի զնա Հացը  
կնքեաց աստուած : ... զի Հաց յԱստուծոյ  
է՝ որ իջանէն յերկնից՝ և կեանս տայ աշ-  
խարհի » :

Հրեայները այս խօսքիս վրայ հրաշք ու-  
ղելէն դադարեցան . խելվընին կը տրեց որ  
կը ընայ այն ըսած կենարար հացը երբ որ  
ուղէնէ Աստուծմէ առնել և իրենց տալ .  
որովհետեւ այն հացը Աստուծմէ է , և ին-  
քըն ալ Աստուծմէ խրթկրված է . և Ած ալ  
իր հետն է , որ հրաշքներ կ'ընէր , ինչպէս  
որ 'Աիկոդեմոս ըսաւ , « Ոչ ոք կարէ զայդ  
նշանս առնել զոր դուդ առնես՝ եթէ ոչ  
Ած իցէ ընդ նմա » (Յով . գ . 2) . Հարկա-  
ւոր բլալն ալ հասկընալով այն հացը մե-  
զի ամէն ատեն առնը ըսին . « Ասեն ցնա .  
տէր՝ յամենայն ժամ տնը մեզ զհացն  
զայն » : Յիսուս Հաճեցաւ անոնց խնդիրքը  
կատարելու . բայց որովհետեւ անմիջապէս

այն հացը անոնց տալու ժամանակը չեր եւ կած , և այն խօսքը բանալը որպէս թէ անոնք հաւատքի կրթել էր , ինչպէս որ խելահաս մարդիկ քրիստոնեայ ըլլան նէ՝ հաւատալու բաները ասոնց սորվեցրնել պէտք է . ուստի Քրիստոս ասոնց ուղած հացը ինչ ըլլալը հասկըցուց : « Ես եմ հացն կենաց ըլսաւ : Եւ այս ըսելէս ետքը՝ յաւիտենական կենաց յատկութիները անոնց խոստանալով՝ իրեն եկողները և զինքը ընդունողները չի զբրկելու խօսք կուտայ . բայց իրեն գալն ալ չօր աստուծոյ կոչմանը կը յատկացունէ . « Օ ամ զոր տայ ինձ չայր , առիս եկեսցէ , և որ գայ առիս՝ ոչ հանից արտաքս » : Քանզի ինչպէս որ զինքը Արդի աստուծոյ կենդանւոյ դաւանիլը մարդկային մտաց ծնունդ չեր , առանձին չօր աստուծոյ յայտնութին էր . « Երանի քեզ Ոիմոն որդի Յովեանու , զի մարմին և արիւն ոչ յայտնեաց քեզ չայր իմ որ յերկինս է » (Ուագթ . Ժղ . 17) , նմանապէս տալու հացը որ առնողները պիտի ուտէին , և անով իրեն եկած և հետը միացած պիտի ըլլային , նոյն ինքն Յիսուս Քա որդին աստուծոյ է տէյի դաւանիլը մարդու մոքի գիւտ չեր կրնար ըլլալ . չօր այ առանձին կոչմամբը և հրաւիրանօքը մարդ կրնար ասոր հաւատալ . և այսող հաւատալով Քա եկողները Քրիստոս պիտի ընդունէր : Քանզի չօր աստուծոյ և իրեն կամքը մէկ

էր. ովոր չօր աստուծոյ կամքը Քնի հետ  
միանալու արժանաւոր տեսնրված էր նե՛  
նոյն արժանաւորութիւնը Քրիստոսի կա-  
մացն ալ համեմատ էր . և Քրիստոս ինքն  
ալ երկինքէն իջաւնէ՝ չօր աստուծոյ կամքը  
տանելու համար եկաւ . անկեց զատ բան  
մը ընելու կամք չունէր : « Օ ի իջի ես յերե-  
նից . ոչ զի զկամս իմ արարից . այլ զկամս  
այնորիկ որ առաքեացն զիս » :

Չօրը կամքն այլ այն էր՝ որ մարդիկ յա-  
ւխտենական կենաց ժառանգ ըլլան . և ա-  
սոր երկու պայման կար . մեկ մը՝ չօր կող-  
մէն իրեն տրված ըլլալը . այսինքն՝ գերբ-  
նական յայտնութիւն իրեն հաւատալը , չէ  
թէ աշխարհական և մարմնաւոր դիտմամբ ,  
կամ իրեն խելքը իր հաւատալիքներուն  
դատաւոր ընելով՝ խելքին վճռածը հա-  
ւատալ և խելքին հասնելու աստիճանէն  
մեր եղածը չի հաւատալ . քանզի ասով՝ իր  
մարմինին և իր արիւնին թելադրութեա-  
նը հաւատացած կ'ըլլայ : Այս թելադրու-  
թեամբս չի վարվող , և ըստը Աստուծու-  
թէ զիս չի խաքեր բաելով առանց քննութե-  
Աստուծոյ խօսքը հաւատացողը՝ Քրիստոս  
իրմէ չի դրկեր . այսինքն՝ յաւխտենական  
կեանքէ չի դրկեր . քանզի յաւխտենական  
կեանք ըստածնիս իրմէ զատ բան չէ . ինչող  
որ ինքը ըստաւ . « Այս եմ յարութիւն և  
կեանք » ( Յոհ . Ժա . 25 ) : Այս է ըստածը .  
« Այս են կամք չօր իմոյ որ առաքեացն

զիս . զի զամենայն զոր ետ ցիս Հայր՝ ոչ  
կորուսից ՚ի նմանէ , այլ յարուցից զնա յա-  
ռութիւն յետնում ։ Ո՞ւ ուրիշ պայման մըն  
ալ այս էր՝ որ Ուրդին այ տեսնեն՝ և անոր  
հաւատան , այսինքն՝ ըսած խօսքին ճըշ-  
մարտութեանը : Ասանկ հաւատացողներն  
ալ յաւիտենական կեանքը պիտի ընդու-  
նին . այն կերակուրովը՝ որ յաւիտենական  
կենաց պիտի հասցընէ զիրենք . և Քրիս-  
տոս անոր հետ միացած ըլլալով այս կեր-  
պովս՝ անիկայ իր ժամանակին պիտի յա-  
րուցանէ : Ասիկայ իմացընելու համար կը-  
սէ . “ Այս են կամք Նօր իմոյ զի ամե-  
նայն որ տեսանիցէ զՈւրդի՝ և հաւատայ-  
ցէ ՚ի նա , ընկալցի զկեանսն յաւիտենա-  
կանս . և ես յարուցից զնա յաւութիւն յետ-  
նում ։ ”

Այս երկրորդ սպայմանիս քիչ մը աղէկ  
միտք գնել կ'աղաչեմ . տեսաննել և հաւա-  
տալ մէկէն կը մանէ կոր ասոր մէջ . հաւա-  
տալու բանը ինչ որ է նէ այն պիտի չի տես-  
նըլի՛ որ անոր հաւատալ պէտք բլայ . ինչ  
պէս Քս աշխարհքի վրայ մարդ կը տես-  
նըլէր . բայց որդի այ ըլլալուն հաւատալ  
պէտք էր . բանզի իբրեւ որդի այ չէր տես-  
նըլէր . որ Նօր և Նոդւոյ համագոյ Ա՛Տ ըլ-  
լալով ինքնին էութեամբ անտեսաննելի է :  
Թէ որ Քսի հաւատացեալները ամենն  
ալ յաւիտենական կենաց հասնելու ճամ-  
բան են նէ՝ անոնց ալ պէտք է որ դՔս տես-

նեն ու հաւատան . քանզի չօր այ կամքը  
այս է . և թէ որ Վրիստոս ամէն ժամանակ  
աշխարհքիս վրայ զգալի կերպով ներկայ  
չի գըտնըլի նէ , որ ըսել է՝ իր մարմնովը ,  
ուր տեսնելու կ'ըլլայ անիկայ : Աւրեմն հի-  
մա ալ բոլոր քրիստոսական եկեղեցւոյ ան-  
դամները՝ երանելի յարութեան և յաւի-  
տենական կենաց իրաւունք ունին . քանզի  
Յիսուս կը տեսնեն միշտ՝ հացի և գինիի  
կերպարանօք . և կը հաւատան՝ որ տեսած-  
նին հաց և գինի չէ . Ճշմարտապէս Յիսուս  
ինքն է մարմնով և արեամբը : Եւ այս պայ-  
մանըս կատարել տալու համար քահանայն  
ԴՔրիստոս պատարագած ատենը՝ կը դառ-  
նայ ժողովուրդին կը ցըցընէ Վանի մար-  
մինը և արիւնը . և ճաշակման հրաւիրելով  
կ'ըսէ . «Ի սուրբ ՚ի սուրբ պատուական մար-  
մնոյ և յարենէ տեառն մերոյ և փրկչին Յի-  
սուսի Վրիստոսի ճաշակեսցուք սրբուք ,  
որ իջեալ ՚ի յերկնից բաշխի ՚ի միջի մերում :  
Այ է կեանք . յոյս յարութեն : Ասով այս  
պայմանս ալ ամէն օր կը կատարի մեր մէջը .  
տեսանել և հաւատալ . տեսանել զԱրդի ,  
և հաւատալ ՚ի նա . և ասով յաւիտենական  
կենաց և յարութեան յոյս ունիմք : Կատա-  
րումը պայմանի տակ ինկած բանը՝ ուզված  
պայմանը չի կատարողին վրայ չի կատարվիր :

Հրեայներուն մըաքին այն դէմ եկաւ  
այս խօսքիս մէջ՝ որ Վրիստոս իրեն համար  
ես երկինքէն ինջած հացն եմ ըսաւ . և ա-

սոր վրայ՝ մէջերնին տրտունջ ելաւ : “Տըր-  
տընջէին զնմանէ հրեայքն , զի առաց թէ  
ես եմ հացն իջեալ յերկնից” : Ոինչեւ հի-  
մա կարելի է որ հրեայները հաց և կերա-  
կուր բաածը՝ Քրիստոսի քարոզութեանը  
համար հասկրցած ըլլային . քանզի հին կր-  
տակարանին մէջ աստուածային բանին քա-  
րոզութիւնը հացի նմանցուցած կար .” Աչ  
հացիւ միայն կեցցէ մարդ , այլ ամբանիւ որ  
ելանէ ՚ի բերանոյ Կատուծոյ՝ կեցցէ մարդ .”  
(Բ.ՕՌԻՆ. ը. 3) : Եւ Ամովս մարդարէն՝  
“Ես արկի զձեօք . . . կարօտուի հացի յամ  
տեղիս ձեր” (ԱՅՆ. դ. 6) ըսելէն ետքը՝  
որպէս թէ այս խօսքս աւելի պարզելով կ’ը-  
սէ .” Առաքեցից սովլ յերկիր . ոչ սովլ հա-  
ցի և ոչ ծարաւ ջրոյ . այլ սովլ լսելոյ զբա-  
նըն տեառն” (անդ. ը. 11) : Ասոնք գիտնա-  
լով երբ որ Քրիստոս երկինքէն իր Հօրմէն  
հաց խոստացաւ նէ՝ այն հացը ուզեցին որ  
իրենցմէ պակաս չըլլայ . լսին թէ , “Տէր,  
յամենայն ժամ տուր մեզ զհացն զայն” :  
Իայց երբ իմացան որ այս հացը պարզ  
խօսք չէ , նոյն իսկ խօսողն է , մըտքերնին  
շփոթեցաւ . անոնք Կատուծմէ խըրկըված  
վարդապետութեան կ’սպասէին . Քրիստոս  
իր անձը անոնց ցըցուց . այն հացը ձեզ  
ես պիտի տամ ըսեր այն ատենը նէ՝ տըր-  
տունջ չէին ըներ . այն հացը ես եմ ըսաւ  
նէ՝ տրտունջ ըրին . և Բնչ էր տրտունջ  
ներնուն պատճառը : Այն էր որ Քրիս-

տոս իր անձը Երկինքէ ինչած հաց ըսաւ : Երկինքէն ինչած ըլլալը պիտի ստուգէին՝ որ ըսած խօսքին մեջ անյարմարութիւն դրտնեն, և իրմէն զատվելու օրինաւոր պատճառ մը ունեցած ըլլան . և 'ի ծոցոյ Հօր միածին որդի ըլլալը չդիտնալով որ յիշաւի Երկինքէն ինչաւ մարդացաւ, հասարակ մարդոց պէս մարդ մը կարծեցին . և մարմնաւոր ծնունդը բոլորովին աշխարհքէս ըլլալը պատճառ բըռնելով, ասիկայ Յովսէփայ տղայն է որուն հայրը գիտեմք, և ինչպէս Երկինքէն ինչած կրնայ ըլլալ ըսին : “Ասէին . ո՞չ սա է որդին Յովսէփու, զորոյ մեք գիտեմք զհայրն . իսկ արդ՝ զիազրդ առէ եթէ ևս յերկնից իջի” :

Թէ որ Վրիստոսի խօսքը սկիզբէն մինչեւ հիմա՝ ընդհանրապէս իր խօսքին և քարոզութիւններուն համար եղած ըլլարնէ՝ այս տրտնջողներուն գայթակղութիւր բժշկելուն ժամանակն էր. և շատ ալ գիւրին էր. Երկինքէն ինչած ըլլալը իր քարոզութիւններուն վրայ կրրնար դարձունել . և վերսիշեալ մարդարէական խօսքն ալ վրկայութիւն բերելով ըսածը կրրնար հաստատել : Իաց ասանկ ընելուն տեղը նախ և յառաջ անոնց լոււթիւն ապրապելով՝ իմացուց որ ըսած խօսքը մարդկային տրամաբանութեան դատաստանովը խելք հացընելու խօսք չէ. առոր հաւատալ պէտք է . և հաւատքը աստուածային շնորհաց

ներգործութիւնն է : Ովոր Հայր ած իրեն  
 շնորհքով Յիսուս Քրիստոսի հաւատալու  
 կը բերէ նէ՝ անիկայ կ'երթայ Քրիստոսի կը  
 հաղորդի , և Քրիստոս անիկայ կը յարու-  
 ցանէ վերջին օրը : Ըսած բանը սորմեցը-  
 նողը Աստուած է . ոչ մարդկային վարդա-  
 պետութիւն և ոչ տրամաբանութիւն՝ ա-  
 սիկայ չեն կրնար սորմեցընել . ովոր Հայր  
 աստուածէն կը սորմի՝ անիկայ Քրիստոսի  
 կուգայ . և անոր ըսած խօսքին Ճմարտու-  
 թեանը կը հաւատայ : Եւ որովհետեւ Հայր  
 աստուածը տեսնող Քրիստոսէն զատ չկայ ,  
 ուստի այս բանիս կատարեալ գիտութիւ-  
 նը Քրիստոս ունի . և այս խօրհուրդը ՚ի  
 ՞օրէ սորմելուն մէկ հատիկ ճամբայ կայ .  
 որ է Քրիստոսէ սորմիլը : Եւ այս սորմե-  
 լոս պիտի ըլլայ հաւատալ . և ով որ կը հա-  
 ւատայ՝ յաւիտենական կեանքը անիկայ  
 կ'ընդունի : « Ոչ ոք կարէ գալ առիս , ե-  
 թէ ոչ Հայրն՝ որ զիս առաքեաց՝ ձգեսցէ  
 զնա . և ես յարուցից զնա յաւուրն յետ-  
 նում : Գրեալ է ՚ի մարդարէս . և եղիցին  
 ամենեքեան ուսեալք յԱստուծոյ . ամե-  
 նայն որ լսէ ՚ի ՞օրէ և ուսանի՝ գայ առիս :  
 Երբեւ ոչ եթէ զՀայր ուրուք տեսեալ ի-  
 ցէ . եթէ ոչ որ էն յԱստուծոյ՝ նա ետես  
 զՀայր : Ամէն ամէն ասեմ ձեզ զի որ հա-  
 ւատայ՝ ընդունի զկեանսն յաւիտենակա-  
 նըս » : Այս խօսքերովս հաւատալուն հարկ  
 ըլլալը ցըցընելէն ետքը՝ նորէն ձեռք կ'առ-

ՆԵ ՀԱՏԱՄԱԼՈՒ ՔԱՆՔ ՀԱՍՏԱԹԵԼՈՒ՝ ՈՐ  
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՊԱՄԱՆԱՌ ԱԲԱՆՈՒԹԵԱՄԲ ՀԵՐ-  
ՔԵԼ ՈՒՂԵցին . և աւաջին Եղած ԽՈՎՔԵ-  
ՐՈՒՆ ՄԼՈՋՔ ԱռՆԵԼՈՎ ՊՈՐԱԼՈՐ ԿԵՐԱՊՈՎ ՄՐ  
ԿՐ ԿՐԿՆԵ . “ ԵՍ ԵՄ ՀԱԳՆ ԿԵՆԱԳ Ո ԸՆԵԼՈՎ :  
ԵՐԿԻՆՔԵՆ ԲՆԺԱԾ ԸԼԱԼԸ Այս ՄԵՂԱ ՆՈՐՔՆ  
ՃԻ ԴՆԵՐ ՔԱՆՊԻ ԱՍԻԿԱՅ ՔԻԸ ՄՐ ԱՌԱՋ ՀԱՏ-  
ՄԱՏԵԳ ՀՐԵԽԾ ՄՐԱՊՈՒՆՑԻՆ ՊԵՄ . “ ԻՔՐԵւ  
ոչ Եթէ զ՞այր ուրուք ՄԵԽԵՎԱԼ իցէ , ե-  
թէ ոչ որ ԷՆ ՅԱՄՊՈ-ԾՈՅ , ՆԱ ԵԿԵՍ զ՞այր ” :  
Եւ ինքն որ չօր աստուծմէ է , և չայր  
աստուածը ՄԵԽԱՎ , և խօսած ատենք աշ-  
ԽԱՄՐՀՔԻՄ ՎՐԱՅ ՔՈՎԵՐՆԻՆ է , անոր ԵՐԿԻՆ-  
ՔԵՆ ԲՆԺԱԾ ԸԼԱԼՈՒՆ ՎՐԱՅ ՄԱՐԱԿՈՅՄ ՃԻ ՄՐ  
ՆԱՐ : Ճայ կենայ ԸՆԱԾՆ ալ 35 ՀԱՄԱՐԲԻՆ  
ԿՐԿՆՈՒԹԻՒՆՆ է . և 27 ՀԱՄԱՐԲԻՆ ՄԵՂ ՅԻՇ-  
ՎԱԾ ԿԵՐԱՀՐԵՐՆ է , որ ճայ ՚ի կեանան յա-իդե-  
նական : Այս կերակուրս ինքն որդին մար-  
դոյ է որ ըստ՝ “ ԵՍ ԵՄ ՀԱԳՆ ԿԵՆԱԳ Ո . և  
այս կերակուրս տուողն ալ ինքն է՝ որ ը-  
ստ . “ Օ որ որդին մարդոյ տացէ ” ձեզ . և  
պատարագամատոյցին ԸՆԱԾՆ ալ այս է .  
“ Իու Ես որ մատուցանես և մատչիս ” :

Ճիմա այս ՀԱԳԲՍ մանանային հետ բաղ-  
դատելով՝ ինչպէս որ առաջ ՀՐԵԱՅՆԵՐԸ  
ԲԱղդատեցին ( համար . 31 ) . ներդոր-  
ծութեանց տարբեր ԸԼԱԼՔՆ կը ՀԱՍԿՐԾ-  
ՆԵ այս իրեն տալու ՀԱԳԲՆ գերազանցու-  
թիւնը . “ Ճարըն ձեր կերան զմանանայն  
յանապատին և մեռան . այս է ՀԱԳՆ որ

յերկնիցն իջեալ է . զի որ ուտիցէ ոք 'ի  
սմանէ՝ մի մեռանիցի ու : Հացին սովորա-  
կան յատկութիւնն է՝ որ ինքը կենդանի  
չէ , բայց կենդանութեան պատճառ կ'ըլ-  
լայ ուտողը մնուցանելով : Ալտիկ ընող-  
ներուն միտքը ասանկ բաղդատութեան  
մը չերթալու և ըսածը ծուռ չի հասկը-  
նալու համար՝ “ Եմ հացն կենդանի ,  
որ յերկնից իջեալ ” ըսաւ . և այս խօսքո-  
վու՞ հաց բառով հասկընալու բաներնիս  
ոչ հաւատք կրնաց ըլլալ , ոչ քարոզութիւն ,  
և ոչ ասոնց պէս ուրիշ անանձն բաներ .  
որ տնանձն ըլլալով՝ անձին յատկութիւն ե-  
ղած կենդանութիւնն ալ չեն կրնար ունե-  
նալ . անոնց իւնտանի կ'ըսվի նէ՝ իւնաց հետ  
յարաբերութիւննեցող ըսել է . և ՚Քրիս-  
տոս՝ որ այս տեղս զատ զատ հայ իւնաց՝ և  
հայ իւնտանի կ'ըսէ նէ , երկուքը մէկ նշա-  
նակութեամբ չեմք կրնար առնել . այլ  
այնպէս պիտի իմանամք՝ որ ՚Քրիստոսի ար-  
ւած հացը ինքնին իր էութեամբը իւնտա-  
նի է , և արժանապէս ընդունողին ալ՝ յա-  
ւիտենական իւնաց պատճառ կ'ըլլայ : Ասի-  
կայ քիչ մը վարը աւելի յայտնի կերպով  
կը բացատրէ նոյն ինքն տէրն մերն . “ Ա-  
ռաքեաց զիս իւնտանին Հայր , և ես իւնտանի  
եմ վասն Հօր . ( բանզի ինքն է որ էն յԱստո-  
ծոյ ) . և որ ուտէն զիս՝ և նա իւցյե վասն  
իմ ” ( համար . 58 ) :

Այս հացիս ունեցած կեանքին հա-

զորդ ըլլալուն եղանակն ալ կը սորմիցընէ .  
 « Եթէ ոք ուտիցէ ՚ի հացէ յայսմանէ ,  
 կեցցէ յաւիտեան » : Ուտել պէտք է՝ որ  
 յաւիտենական կենաց հաղորդ ըլլայ : Յա-  
 մանակաւոր կենաց մէջ մնալու համար  
 նիւթական հացը կ'ուտեմք , որ ինքնին ոչ  
 կենդանարար է և ոչ կենդանի , այլ անանկ  
 նիւթական զօրութիւն մը ունի՝ որ մեր  
 նիւթական գործարանքներուն ուժը պա-  
 հելով՝ մարմիննիս մեր բանական հոգւոյն  
 ուզած գործողութիւներուն յարմար գոր-  
 ծիք ըլլալու վիճակին մէջ կը պահէ . որով  
 հոգին մարմնոյն հետ միացեալ մնալով՝  
 մարդս ալ կենդանի կը մնայ : Ո՞ք հոգ-  
 ւոյն կեանքն ալ Աստուծոյ հետ միանալն  
 է . և հոգին Աստուծմէ զատմիլիէն ուրիշ  
 մահ չունի . որովհետեւ քանի մը կըսոր  
 բանէ բաղկացեալ չէ որ անոնք իրարմէ  
 զատմիլով հոգին մեռնի : Ուստի Քրիս-  
 տոս ինքն՝ որ Աստուծած և մարդ է , և աս-  
 տուածային և մարդկային բնութիւնը ըր-  
 նաւ իրարմէ զատմիլիք չունին , հրաշալի  
 կերպով այս խորհրդովս մեզի հետ կը միա-  
 նայ իւր մարմնովը . և որովհետեւ Աստ-  
 ուած է՝ մարմնոյն հաղորդութեամբը մեր  
 հոգւոյն կեանք կուտայ . և հոգիին պարզ  
 բնութեանը էութենէն է՝ որ՝ կեանք ու-  
 նենալէն ետքը յաւիտեան ունենայ : Ո՞ք  
 մինը պարզ և լոկ նիւթական հացով ա-  
 ռած կեանքը յաւիտեան չի կընար ունե-

նալ . որովհետեւ մարմիննիս նիւթական  
 ըլլալով՝ մշտնջենաւոր փոփոխութեւ տա-  
 կէն ամէն մէկ մասունքը իրարմէ զատվե-  
 լու նոյն իսկ բնութեան մէջ բիւրաւոր  
 պատճառ ունին . և զատվածին տեղն ե-  
 կածը առաջին կատարելութիւնը չի կր-  
 նար ունենալ . որով օրէ օր մարդս կը ծե-  
 րանայ . ըսել է որ կը հիննայ . և ինքնին  
 դէպ ՚ի աւրավելու և ապականելու կողմը  
 կը դիմէ : || Կանանայն թէպէտ հրաշխւք տըր-  
 վեցաւ խրայէլացոց , բայց պարզ նիւ-  
 թական հացին պակասութիւնը լեցընելու  
 համար տըրվեցաւ . ուստի Քրիստոսի այս  
 անգամ անապատին մէջ հրաշխւք շատցու-  
 ցած հացէն աւելի բան մը չունէր . վե-  
 րի ըսած կերպովս էր տալու կեանքը . ա-  
 նոր համար Քրիստոս կ'ըսէր . “ || Ե Եով-  
 սէս ետ ձեզ զհացն երկնից ” . քանզի Եով-  
 սէսի տուած հացին զօրութիւնը երկնա-  
 յին հացի զօրութիւն չունէր . տուած  
 կեանքը երկինքի վերաբերեալ բան մը չէր .  
 անոր համար է որ՝ “ Հարքն ձեր կերան  
 զմանանայն յանապատին ” և մեռան ” : || յա-  
 ետքի խօսքս՝ առաջին ըսածին ապացոյցն  
 է . և իրարուքով մօտեցընեմք նէ սա կեր-  
 պովս կը կապիլի . Եովսէս երկինքէն եղած  
 հացը չի տուաւ ձեզի . որովհետեւ ձեր  
 հայրերը՝ որ այն մանանայն կերան անա-  
 պատին մէջ , մեռան : Ծէ որ բուն եր-  
 կինքէն ինչած հաց ըլլար նէ՝ անոնք պի-

տի չի մեռնէին : Եւուն երկինքէն ինջած հացը այս է . “ Օ, ի որ ուտիցէ ոք ՚ի որ մանէ՝ մի մեռանիցի ո : Եւ այս հացը որն է . “ Ե՛ս եմ հացն կենդանի՝ որ յերկնից իջեալ ” :

“ Քրիստոսի անձն՝ որով “ Ես եմ կ'ըսեր , յիրաւի երկինքէն ինջած էր , և մարդկացին անձն չունէր . Քրիստոս . և մի այն անձն է՝ որ Ես Եմ կ'ըսէ . որով կ'ըլլաց ինքնութիւն . կամ ինչպէս որ Եւրոպացի փիլիսոփայները Քանդ փիլիսոփային հետեւելով կ'ըսեն՝ Եսունիւն կամ Ես կամ ներսին Ես : Ասով ամէն կերպով ճշմարիտ կ'ըլլաց Քրիստոսի Ես երկինքէն ինջայ ըսելլ . և ասով հարկ չըլլար հարցընել թէ մարմինն ալ երկինքէն մի բերաւ . ինչպէս երբ որ ըսեմ թէ , Ես խորհեցայ որ ժալմ , և ասիկայ լըսողը մտածէ՝ որ խորհողն ալ ես պիտի ըլլամ՝ քալողն ալ , և քալելլ ոտքովս ըլլալու գործ մը գիտնալով՝ հարցընէ ինձի որ քու ոտքըդ մի կը խորհի , անպիտան հարցում մը ըրած կըլլայ . և անոր պատասխան տալու կ'ըլլամ որ՝ ոտքըս մի այն քալելու գործիք մըն է . քայց թէ քալողը և թէ խորհողը ես եմ . իմ բնական գործս խորհիլն է . խորհելով երբ որ քալելլ ըսված շարժումը ընելու վրձուեմ նէ՝ գործիքը կը բանեցընեմ : Եյս սկզբանս վրայ՝ յաւիտենական կեանիք տուողը Քրիստոս է . կեանիք տալու միջոցը կամ գոր-

ծիգը ըսենք՝ իւր մարմինն է, որ հացի տեսակաւ պիտի տրըվի. և մարմինը իրենմէ անբաժանելի ըլլալուն համար՝ ամէն բան է՝ ըսելով կը բացատրէ : Այս կերպ մեկնութեամբս միայն կը բնայ իմացվիլ՝ Քրիստոսի ուրիշ անդամ ըսածը իրեն համար . “Ոչ ոք եւ յերկինս, եթէ ոչ՝ որ էջն յերկնից որդին մարդոյ՝ որ է՛ն յերկինս ” (Յով. գ. 13) : Այս խօսքս է որ Պօղոս առաքեալն ալ կը կըրկնէ . “Որ ելն զի՞նչ է, եթէ ոչ զի էջ նախ ՚ի ստորին կողմ երկրի : Որ էջն՝ նոյն է՝ և որ ելն ՚ի վերոյ քան զամենայն երկինս, զի լոյլ զամենայն ” (Եփե. գ. 9. 10) :

Այս խօսքերէս ետքը տէրն մեր կը բացատրէ թէ Ճշդիւ խօսելով այս հացը ինչ է, որովհետեւ ինքն յաստուածային և ՚ի մարդկային բնութենէ միացեալ մէկ անձն մը՝ մէկ ամբողջ մըն էր : « Հացն զօր ես տայ՝ մարմին իմ է կ'ըսէ . զօր ես տաց վասն կենաց աշխարհի » : Այս տեղս Քահի ըսած խօսքին մըտքին վրայ դժուարութիւն մնար : Ուկ մարմին մը ունի Քրիստոս՝ որ աշխարհի վրկութեանը գին տալու համար իր աստուածային անձինը հետ միացուցեր էր, այն մարմինն է որ պիտի տայ . և անիկայ առնողները ուտելու եղանակաւ անիկայ իրենց հետ պիտի միացընեն, որ անոր տալու յաւիտենական կենացը հազորդ ըլլան : Ոտիկ ընող հրեայներն ալ իւ-

մացան որ այս մարմինս է . Վրիստոսի տալեքը . տարակոյսը՝ առնելու եղանակին վրայ մնաց . և տսիկայ շատ մեծ տարակոյս էր : Վարդկային մարմինը բնչպէս պիտի կըրնայ ուտվիլ . և մանաւանդ՝ ինքը բնչպէս կրնայ տալ իր մարմինը որ ուտեն : Ասոր վրայ խօսքը սաստկացաւ մէջերնին . Վարտընչէին ընդ միմեանս հրեայքն և ասէին . զիարդ կարէ սա տալ մեղ զմարմին իւրյուտել :

Թէ որ Վրիստոսի խօսքը այլաբանական մըտքով ըլլար , կամ մեր հասկըցածէն զատ ի՞նչ մըտքով ըլլար նէ՝ կըրնար անոնց իր միտքը բացատրել . քանզի մէկալ բացատրութիւններուն մէջ խելք չի հասնելու բան մը չի կար : Կըրնար ըսել որ՝ մարմին ըսածս իմ վարդապետութիւնս է . անիկայ ուտելն ալ՝ հաւատալ է : Եւ թէպէտ ասիկայ անսովոր զըուցվածք մըն էր , բայց մըտքին կողմէն դժուարութիւն մը չէր մնար . միայն այսքան կըրնային ըսել որ՝ այս բնչ անսովոր խօսքեր գործ կ'ածէ իր միտքը բացատրելու համար : Կմանապէս թէ որ միտքը իր մարմնոյն յիշատակ մը ձը դել էր նէ՝ կըրնար ըսել . մէկ ընթրիս մը պիտի հաստատեմ և սիտի ապրասպրեմ որ դուք ալ անոր պէս ընէք . երբոր անիկայ ընէք , և մէկ տեղ ժողվրսիւլով հացերնիդ ուտէք և գինինիդ խրմէք նէ՝ իմ մարմինս աշխարհի փրկութեան համար իմ

թշնամիներուս ձեռքը տալըս և խաչ ել  
 լալըս և արիւն թափելըս մաքերնիդ բե-  
 րէք . և ասով իմ մարմինս կերած և ա-  
 րիւնս խրմած կրլաք : Այսպիսի խօսք մը  
 թէպէտ կերպին նորութեամբը և մինչեւ  
 այն ատենը լրտված չըլլալով սոսկում կը  
 բերէր , բայց մաքին վրայ դժուարութիւն  
 չէր մնար : Ինչպէս երբ մէկը ըսէ որ՝ սե-  
 զանի գլուխ հաց ուտելովնիդ և գինի խը-  
 մելովնիդ թէ որ մըտքերնիդ բերէք և յի-  
 շէք որ այն հացը և գինին հայրերնիդ ալ  
 ձեզի հետ կերաւ և խըմեց , և ձեզի թո-  
 ղուց որ դուք ալ իրեն մեռած օրվանը յի-  
 շատակը մըտքերնուգ չի հանելու համար  
 մէկտեղիք և անոր ձեր աղէկութեանը  
 համար մահը յիշէք նէ՝ անոր մարմինը կե-  
 րած և անոր արիւնը խրմած կ'ըլլաք , չի  
 հասկըցիւլու բան մը կ'ըլլայ որ ասով ինչ-  
 պէս մարմինը և արիւնը ուտել կըրնայ ըւ-  
 լալ . բայց այս կը հասկընային գոնէ՝ որ ի-  
 րօք իրեն մարմինը չէ որ ուտելու կուտայ .  
 միտքը ուրիշ բան է : Բայց Քրիստոս ա-  
 սանկ բաներով կամ ուրիշ կերպով մը հը-  
 րեայներուն վիճմանը պատասխան չի տը-  
 ւաւ . բանզի խելվընին հասնելու բան չէր .  
 ուտելիքնին իրեն ձշմարիտ մարմինն էր .  
 խըմելիքնին ձշմարիտ արիւնն էր . չկ'ըտը  
 իրենց հասկընալու բանը չէր : Անոր հա-  
 մար անոնց վիճմանը պատասխան տալուն  
 տեղը ըսաւ . “ մէն ամէն ասեմ ձեզ , ե-

թէ ոչ կերիջիք զմարմին որդւոյ մարդոյ և  
 արբջիք զարիւն նորա , ոչ ունիք կեանո  
 յանձինս : Քանզի ոյն կեանիքը՝ որ զինքը  
 ուտելով պիտի ստանամք , չուտեմք նէ մեզ  
 նէ դուրս կը մնայ . մեր անձին մշջը ունեցած  
 չեմք ըլլար : Եւ այս խօսքը բաելով՝ որպէս  
 թէ իրարու հետ վեճ ընող հրեայներուն  
 սա պատասխանը կուտար . ես ձեզի ինչ  
 որ կը խոստանամ նէ՝ ձեզի հաւատալ պէտք  
 է որ նոյնը պիտի տամ . մի մտածէք թէ  
 ինչպէս կը բնամ տալ . ես որ խոստացեր  
 եմ՝ տալուն կերպը և զբարձը իմ գիտաւ  
 լու բանս է . ձեզի գիտնալու հարկ եղաւ  
 ծը միայն այսքանս է որ՝ թէ որ իմ մար  
 մինս չուտեք և իմ արիւնս չի խմեք նէ՝ ձեր  
 անձին մշջը կեանիք ունեցած պիտի չըլլար :  
 Վարմինը տալուն կերպը բացատրելուն  
 տեղը՝ առնելուն օգուտը կը բացատրէ .  
 Քանզի տալուն կերպը տուողին կը վերա  
 բերի . առնողին հարկ չէ գիտնալ . առ  
 նողին հարկ եղածը միայն առնելուն օգու  
 տը գիտնալն է . որպէս զի ճանչնայ թէ  
 հրաժարվելով ինչ բարիքէ կը զրրկվի :  
 Առնողը խօսքին ճշմարտութեանը հաւա  
 տալով պիտի գիտնայ որ՝ իրեն մարմինը ու  
 տելու համար ինձի տալու խոստացող  
 ած և մարդ Քար ինձի լոկ հաց չի տար .  
 զիս չի խաբեր : Աւտի ճշմարիտ մարմինը  
 պիտի ընդունի . և անով ալ կեանիք պիտի  
 ընդունի : Հակառակորդները կ'ըսեն որ

·Քրիստոսի հոգեւորապէս մեր հոգւոյն հետ  
միանալը՝ յաւիտենական կենաց համար  
բաւական է մարդոյս . նիւթական կերպով  
իրեն մարմինը մեզի տալով մարմնաւորա-  
պէս ալ միանալ ինչ պէտք է . որովհետեւ  
մարդոյս յաւիտենական կեանքը հոգւոյն  
վրայ պիտի ըլլայ աւելի՝ քան թէ մարմնոյն  
վրայ :

Բայց այս առարկութիւն՝ մարմնոց յա-  
րութիւնը և յաւիտենական կենօք ասպիկն  
ալ անօգուտ կը ցըցընէ . քրիստոնէական  
կրօնից խորհուրդները ուրանալը , կամ ա-  
ւելորդ բաներ են ըսելը , և ՚Քրիստոսի ը-  
սած սա խօսքը թէ «Հոգի է Ե՞՞ծ , և եր-  
կրպագուաց նր հոգւով և ճշմարտութիւ-  
պարտ է երկիրապագանել» (Յոհ. գ . 24 )  
պատճառ բըռնելով արարողութիւնները  
ինչ և իցէ կերպով ըլլան նէ անօգուտ են  
ըսելը , ՚Քրիստոսի հաւատոց և քրիստո-  
նէութեան մէջ մարմինը բոլորովին աւե-  
լորդ սեպել է . և մարդոյս մարմնով յա-  
րութիւն առնելիքը ուրանալու ճամբայ  
կը բանայ : Ենոր համար թառնդրակեցինե-  
րը և Պօղիկեանները՝ որ Վանիքեցիներուն  
աղանդէն ելած էին , հաղորդութե՛ խոր-  
հուրդը ՚Քրիստոսի ճշմարիտ մարմին և ա-  
րիւն ըլլալը ուրանալէն զատ՝ մարմնոց յա-  
րութիւնն ալ կ'ուրանային : Վարմնոց յա-  
րութիւնը խոստովանելուն հետ շատ ա-  
ղէկ կը յարմարի հաղորդութեան խորհր-

Դայն Քրիստոսի Ճշմարիտ մարմին և արիւն  
ըլլալը . և առնողներուն մարմնով ընդու-  
նելով յաւիտենական կեանքը իրենց ան-  
ձինը մէջ ունենալը : Ասիկայ միոք առնե-  
լով շատ գիւրաւ կը հասկըցվի Քրիստոսի  
ըսած խօսքը . “Որ ուտէ զմարմին իմ և ըմ-  
պէ զարիւն իմ , ունի զկեանս յաւիտենա-  
կանս . և ես յարուցից զնա յաւուրն յետ-  
նում ” : Այս գլուխիս մէջ երկու անդամ  
ալ կրկնեց այս խօսքը . (Համար . 39 . 40 : )  
Որով այս կենարար հացը՝ որ է իւր մար-  
մինը՝ մեր մարմնոյն յաւիտենական կենաց  
համար յարութիւն առնելու իրքեւ սերմն  
և որպէս թէ գրաւական տուաւ : Եւ տա-  
լու կենարար հացին՝ մեր մարմնոյն հետ  
ունեցած յարմարութիւնը բացատրելով  
կ'ըսէ . “Օ ի մարմին իմ Ճշմարիտ կերա-  
կուր է , և արիւն իմ Ճշմարիտ ըմպելի է ” :  
Օք շաղկապը կը ցըցընէ՝ որ այս խօսքս  
վերի “Ես յարուցից զնա յոււուրն յետ-  
նում ո խօսքին պատճառն է . իր մարմինը  
Ճշմարիտ կերակուր և արիւնը Ճշմարիտ  
ըմպելի ըլլալուն համար՝ մեր մարմնոյն և  
արեանը հետ կը միանան . և անով մեր  
մարմինն ալ անմահ կենաց արժանի կ'ըլ-  
լայ : Եւ որովհետեւ անմահ կեանքը ին-  
քըն է , անոր համար հաղորդութե՛ խոր-  
հրովով Քրիստոս ինքը ամբողջ մարդոց  
հետ կը միանայ . “Որ ուտէ զմարմին իմ  
և ըմպէ զարիւն իմ՝ նայիս բնակեացէ և

Ես ՚ի նմա ՞ : ՚Քրիստոսի մարմին առնելը  
 և մեր մէջը բնակիլն ալ այս մոքովս կըր-  
 նամք առնել . քանզի իր մարմնովն է որ մեր  
 մէջը կը բնակի . և սուրբ աւետարանիչը  
 շրաբը թէ բանն Ած մարմին առնելով այս  
 աշխարհքիս մէջը մեզի հետ բնակեցաւ .  
 այլ՝ մեր մէջը բնակեցաւ կ'ըսէ . “ Իանն  
 մարմին եղեւ և բնակեաց ՚ի մեզ ” (Յով .  
 առ . 14 ) . և իր ածագեալ մարմնովը մեր  
 մէջ բնակելով և մեզի հետ միանալով՝ մենք  
 ալ իրեն հետ որդի Աստուծոյ կ'ըլլանք .  
 “ Որք ընկալանն զնա՝ ետ նոցա իշխանութ  
 որդիս Աստուծոյ լինել ” (անդ . առ . 12 ) :  
 ՚Քրիստոս այս վարդապետութեանս կարգը  
 աշխարհք գալը յիշեցընելով՝ ող թէ մեր  
 մէջը բնակելուն կերպն ալ ասով կը սոր-  
 վեցընէ . “ Որպէս առաքեաց զիս կենդանին  
 Հայր , և ես կենդանի եմ վասն Հօր . և որ  
 ուտէն զիս՝ և նա կեցցէ վասն իմ ՞ : Որդ-  
 ւոյն աստուծոյ կենդանութիւնը իւր էու-  
 թիւնն է . Որդւոյ և Հօր էութիւնը մէկ  
 են . անոր համար կ'ըսէ . “ Ես կենդանի եմ  
 վասն Հօր ” : ՚Քրիստոս մարմնովը կը միանայ  
 զինքը ճաշակողին հետ . և զինքը ճաշակողն  
 ալ ասով կենդանի կ'ըլլայ : Հաւատացելք  
 ՚Քրիստոսի մէկ հատիկ մարմնոյն հաղորդե-  
 լով մէկ կ'ըլլան . և ՚Քրիստոսի հետ կը  
 միանան . և ՚Քրիստոս Հօր աստուծոյ հետ  
 էակից ըլլալովք՝ Հօր աստուծոյ հետ ալ  
 միացած կ'ըլլան : Ասոր կը յարմարի ՚Քայլ

ըսածը չարչարանաց գիշերը . այսինքն՝ աշակերտներուն իր մարմինը և արիւնը հացի և գինուոյ տեսակաւ տալէն անմիջապէս ետքը . “Ամենեքին մի իցեն . որպէս դու չայր յիս՝ և ես ’ի քեզ . զի և նոքա ’ի մեզ իցեն” : (Յով . ԺԵ . 21) : Ասիկայ անանկ յաւիտենական կենաց հաղորդել մըն է՝ որ միայն Աստուծոյ յատուկ է . և այս էր որ այս վարդապետութեանս սկիզբը ըսաւ . “Երթայք գործեցէք . . . զկերակուրն որ մնայ ’ի կեանսն յաւիտենականս . զոր որդին մարդոյ տացէ ձեզ . քանզի զնա հայր կնքեաց Աստուած” (անդ . զ . 27) : Ուստի հաւատացելոց Քրիստոսի հետ միութիւն՝ որ այս խորհրդովս կը կատարվի , Քրիստոսիրեն չօր աստուծմէ խըսկըված ըլլալուն ապացոց կը ցըցընէ . “Օ, ի և նոքա ’ի մեզ իցեն . զի և աշխարհ հաւատացէ եթէ դու առաքեցեր զիս” (անդ . ԺԵ . 21) : Ասանկով Քրիստոսի ամէն ատեն խօսած վարդապետութիւնները իրար կը բըռնեն :

Յաւիտենական կենաց պտուղը Քն իրեն տալու հացին , այսինքն՝ իրեն մարմնոյն յատկացընելէն ետքը՝ մանանայն նորէն ասոր հետ բաղդատութեան կ’առնէ . որպէս թէ հրեայները ստիպելով որ մըտածեն և աղէկ քննեն թէ Անվանուի տուած մանանայն՝ որ իրեն դէմ կ’առարկէին , իրեն տալու մարմնոյն հետ ինչ նմանութիւնի : “Աչ որպէս կերան հարըն ձեր զմանանայն՝

և մեռան : Ար ուտէ զհացս զայս՝ կեցցէ  
յաւիտեան” : Արովիտետեւ հացը ի՞նչ ըւ-  
լալը իմացուցեր էր , որով լսողները դիւ-  
րաւ կը հասկընային , ուստի անտարբեր  
կերպով երբեմն հաց կըսէ՝ երբեմն մար-  
մին . “Ար ուտէ զմարմին իմ . որ ուտէն  
զիս . որ ուտէ զհացս զայս” . այս երեքը ի-  
րարու տեղ կը դըռվին . քանզի “Հայն զոր  
ես տաց՝ մարմին իմ է ” , ըսելէն ետքը հայ  
և մարմին և Քրիստոս մէկ ըսելկըլան . արտա-  
քին երեւութին համար հաց , նելքին գո-  
յութեանը համար՝ մարմին . և այս մար-  
մինը իրմէն անբաժանելի ըլլալուն համար՝  
Քրիստոս , որ երկինքէն ինջաւ . այսինքն՝  
մարդացել Ած կենդանի և կենդանարար :

Այս խօսքերովս Քրիստոսի ըսածը շատ  
աղէկ հասկըցվեցաւ . որ տալու հացը իւր  
մարմինէն զատ ուրիշ բան չէ . բանը մնաց  
հաւատալու : Վըտքերնին եկած առար-  
կութիւնը զրուցեցին . Վովսէսի մանանայն  
երկինքէն ինջեցընելը օրինակըերելով՝ Քր-  
իստոսի ըսած խելքէ վեր խօսքերուն հա-  
ւատալու համար հրաշք ուզեցին . Քրիս-  
տոս մանանային ու իր տալու հացին տար-  
բերութիւնները ցըցընելով՝ բուն երկին-  
քէն ինջած հացը ես եմ ըսաւ : Հրեայնե-  
րը կը կարծէին որ իրենց աչքովը տեսած  
մարմինին որկէց ըլլալը գիտեն . և թէ-  
պէտ Յովսէփայ տղայն է ըսելնին սուտ էր ,  
մարմինաւոր ծննդեանը կողմէն հայր ըու-

նէր , կոյս մօրէ ծնաւ , տակայն թէ Յով-  
ու փէն ըլլար մարմինը՝ թէ մարիամին մի-  
նակ՝ միշտ այս աշխարհքէս էր . ուստի  
Քրիստոս իրեն կուսական ծնունդը հաս-  
տատելով անոնց առարկութեանը պա-  
տասխան տուած չէր ըլլար : Իրեն երկին-  
քէն ինջած ըլլալը՝ որուն վրայ կապված  
էր ըսած խօսքերուն հաւատառալը , միայն  
հաւատքով գիտցրվելու բան էր . և այս  
հաւատալիքս հաստատելու համար հրաշք  
ալ ըրած էր . որ հրեայներուն ուզածն  
էր . “Օ յի՞նչ նշան առնիցես զի աեսցուք  
և հաւատասցուք ” ( անդ . Է . 30 ) : Վա-  
նաւանդ թէ Քրիստոսի ըրած հրաշքնե-  
րը ամենն ալ ասոր համար էին՝ որ իրեն  
Աստուծմէ խըրկըված և երկինքէն ինջած  
ըլլալուն հաւատան . “ Ես ունիմ վկայու-  
թիւն մեծ ևս քան զՅովհաննու . զգործ-  
ուն՝ զոր ետ ցիս Հայր՝ զի կատարեցից ըլ-  
նոսա . նոքին իսկ գործքըն զոր գործեմ՝  
վկայեն վասնիմ եթէ Հայր առաքեաց զիս ”  
( Յով . Է . 36 ) : Վարմինս ձեզի ուտելու  
սիրտի տամ ըստ . ինչպէս կընայ տալը-  
սին . “ Եւ հացն զոր ես տաց՝ մարմին իմ է  
զոր ես տաց վասն կենաց աշխարհի : Վար-  
արնչէին ընդ միմեանս հրէայքն և ասէին .  
զիարդ կարէ սա՝ տալ մեզ զմարմին իւր  
յուտել ” : ( անդ . զ . 52 . 53 ) ինչպէս բա-  
ռին պատասխան չի տալով՝ առանց պատ-  
ճառ քըննելու ըստին հաւատալ կ'ուզէր :

Ասիկայ աշակերտներուն խիստ եկաւ , ինչ  
պէս որ հիմայ ալ խորհրդաց չի հաւատա-  
ցողներուն ծանր կուգայ . ինչպէս կը ընաց  
ըլլալ որ այս հացը՝ Քնի մարմին ըլլայ ը-  
սողներուն . Քրիստոսի տուած պատախանը  
տանք նէ՝ « Խիստ է բանդ այդ , ով կարէ  
լսել դման կ'ըսեն . այս ըսածխ նորազանդ-  
ները չէ չեն կը ընար ըսել , որ հազար ան-  
դամ ըսած են թէ ասանկ բան մի կ'ըլլայ .  
այս հացը՝ որ ամեն յատկութիւնը հաց կը-  
տեսնեմք , Քնի մարմին հաւատալ կ'ըլլայ  
մի . աչքիս մի հաւատամ՝ ձեր ըսածին  
մի . և այլն : Հրեայները իրենց այս տրտուն-  
ջը Քնի իմացընելու ամբցան . քանզի յի-  
րաւի ամօթ բան էր անոր երեսին ըսելը  
թէ այդ խօսքըդ մտիկ չըլլավիր :

Հայց Քրիստոս անոնց մըտքէն անցածը  
հասկընալով ըսաւ . « Այդ գայթակղեցու-  
ցանէ զձեզ : Խոկ արդ՝ եթէ տեսանիցէք  
զորդի մարդոյ՝ զի ելանիցէ ուր էր զառա-  
ջինն » : Արագէս թէ ըսեր . հիմայ որ իմ ը-  
րած այսքան հրաշքներս տեսաք և կը տես-  
նէք , և Աստուծմէ խըրկըված ըլլալը կը  
հաւատաք , և ուժը ամեն բանի օգտելը  
ձեր փորձովը գիտէք , ու իմ մարմինս ձե-  
զի կերակուր պիտի տամ ըսելուս չէք հա-  
ւատար նէ , իմ երկինքը համբառնալըս  
տեսնէք նէ՝ այն ատենը որ ձեզնէ պի-  
տի զատվիմ և մարմնովս վեր պիտի եւ-  
լեմ , ինչպէս պիտի հաւատաք որ եկե-

զեցւոյս մէջ հացի կերպարանքով առած  
 նիդ իմ մարմինս է . չէ մի որ այն ատենը  
 աւելի պիտի հաւատաք ձեր զգայարանք  
 ներուն քան թէ ըսածիս՝ որ հոգի և կեանք  
 է . որովհետեւ կատարումը ձեզի անմահ  
 կենաց գրաւական պիտի ըլլայ : Ի՞այց գիտ-  
 ցած ըլլաք որ՝ այս բանիս մէջ մարմինը  
 խեր ընէր . անոր դատաստանին և վրձ-  
 ուոյն չէք կ'ըրնար կապվիլ . ես ձեզի կ'ը-  
 սեմ որ՝ “Հայն զոր ես տաց՝ մարմինիմէ” .  
 ասիկայ հաւատալու բան մըն է . փորձե-  
 լու և հասկընալու կարող չէք : Երբ որ  
 հասկընալու համար ձեր զգայարանացը և  
 ձեր մարմինոյն հարցընելու ըլլաքնէ՝ համը  
 և հոտը և գոյնը և ձեւը և ուրիշ հանգա-  
 մանքները նայելով՝ հօց է պիտի ըսէք .  
 ուակայն մի խարսիլք . “Հոգին է կենդանա-  
 րար , մարմին՝ ինչ ո՛չ օգնէ . զբանն զոր ես  
 խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է և կեանք” : Ա-  
 սոր վրայ նորադանդներուն սովորական պա-  
 տասխանը անանկ կը ցըցընէ , որպէս թէ  
 այս “Մարմին ինչ ո՛չ օգնէ” ո խօսքը հազոր-  
 դութեան խորհրդայն վրայօք եկեղեցւոյ  
 ունեցած հաւատքը տակն ու վրայ կ'ընէ .  
 որպէս թէ՝ Քնի իրական և ճշմարիտ մար-  
 մինը հացի տեսակով , և Քրիստոսի իրա-  
 կան և ճշմարիտ արիւնը գինիի տեսակով  
 ուտել և խըմել յուսացողին՝ այն մարմի-  
 նին և արիւնեն խեր չի կայ : Հոգեւոր  
 պիտի ըլլայ կ'ըսեն հաղորդուիլ . այսինքն՝

այն հացը և գինին կերած և խլմած առեւնը հագւոյ ներդործութ ՚Քրիստոսի մահը և խաչին վրայ մեղի համար պատարագ վիլը յիշելու է . և այս յիշելուս զօրութեամբը կենդանութիւ տուալլ հոգին կ'ըլլայ :

Իսց մեկ գիտելու բան մը կայ՝ որ սց կարծիքիս և առարկութես գէմ կուգայ : Քրիստոս ըսաւ՝ թէ « Վարսին՝ ինչ ոգնէն . օգուտ չըներ չըսաւ՝ օգնութիւ չըներ ըսաւ . և օգնութիւ ընելլ՝ մարդս միտքը դրած նպատակին հասցընելու կը վերաբերի : Այս օգնութիւն չընող մարմին բառը որոշված չէ . ոչ մարմին իմ կ'ըսէ՝ որ իրեն մարմնոյն վրայ հասկընամք . և ոչ ալ գոնէ մարմինն կ'ըսէ , որ ն գրոյն ուժովը՝ առաջկուց յիշված մարմինը հասկընամք . և չէր կ'ըրնար ալ անանկ ըսել . որովհետեւ ըսած էր առաջկուց՝ որ « Հացն զոր ես տաց՝ մարմին իմ է , զոր ես տաց վասն կենաց աշխարհի » : Ինչպէս կ'ըրնար « Վարսին ինչ ոչ օգնէն . ըսել այն մարմինին համար՝ որուն համար քիչ մը առաջ ըսեր էր . և իր ուտէ զմարմին իմ և ըսպէ զարիւն իմ՝ յիս բնակեսցէ , և ես 'ի նմա » : Ո՞նդ հանրապէս մարդկային ազգին համար կենաց փրկանք տըրոված մարմինը կըրնաց մի անօգուտ բան մը ըլլալ : Ամէն մեկ հաւատացեալ ուտելով՝ ՚Քրիստոս իրեն մէջ բընակելու միջոց եղած մարմինը՝ մարդոյս փրկուե որ գործոյն չօգնէր : Ուստի հարկ

կ'ըլլայ մարմին ըսածը՝ մարմնաւոր մարդուն զգայարանիքներուն հասկըցընելուն վրայ հիմնելով մտքին ըրած դատումը հասկընալ . և այս մտքովս ուրիշ տեղ ալ առած է Քրիստոս Տարմին բառը . «Երանի է քեզ Այմոն որդի Յովաննու . զի մարմին և արիւն ոչ յայտնեաց քեզ , այլ չայրն իմ որ յերկինս է » (Ապառ. Ժզ. 17) : Պետրոս երբոր Քրիստոսի որդի աստուծոյ ըլլալը դաւանեցաւ նէ՝ այս տէրունական խօսքիս նայելով՝ մարմինը անոր չօգնեց : Հաց տեսածնիս Քրիստոսի ճշմարիտ մարմին՝ և դինի տեսածնիս Քնի ճշմարիտ արիւն հաւատալու համար ալ «Մարմին՝ ինչ ոչնէ » : Աւստի՝ Պօղոս առաքեալն ալ հաւատքի վերաբերեալ բաներուն խելքը արգելք բըռնող մարդոց Տարմառոր կ'ըսէ . «Եւ ես Եղբարք՝ ոչ կարացի խօսել ընդ ձեզ իբրեւ ընդ հոգեւորս , այլ իբրեւ ընդ Տարմառորս : Իբրեւ տղայոց ՚ի Քահանթն ջամբեցի ձեզ և ոչ կերակուր , զի ոչ եւս կարելիք . նա և արդ իսկ ոչ կարեք . զի դեռ Տարմառոր էք » (ա Արքն . գ . 1 . 2) :

Այս խօսքըս ասանկ հասկընալով՝ շատ աղեկ կը կապվի վարի խօսքին հետ : Ինչու համար «Մարմին ինչ ոչնէ » : Քանզի «Օքանն զօր ես խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է և կեանք » : Եւ այն բանն որ հոգի է , այսինքն՝ այն որ ինքնին չխոեսնըլլիք , անիկայ հասկընալու համար մարմինը ամենեւին

իւեր չըներ : Աակայն այս այսպէս ըսելովս  
 ալ՝ կըտէ . ձեր մէջը անանկներ կը գըտնը  
 վին որ ասոր չեն հաւատար . իրենց աչքին  
 և ուրիշ զգայարանաց վկայութիւնները  
 իմ խօսքէս վեր՝ կը բըռնեն : “ Այլ են ու  
 մանք ’ի ձենչ որ ոչ հաւատան ” : Հիմա  
 նայէ որ հոգի ըսածը բնչէ եղեր . և ա-  
 սով կըրնաս հասկընալ թէ մարմին ըսածն  
 ալ ինչ է “ Աարմին ինչ ոչ օգնէ ու խօսքին  
 մէջ : “ Վասն այնորիկ ասացի ձեղ՝ կըտէ ,  
 թէ ոչ ոք կարէ գալ առ իս , եթէ ոչ իցէ  
 տուեալ ’ի Նօրէ իմմէ ու : Այս խօսքըս՝  
 Քրիստոսի ըսածին հաւատալուն վրայ հաս-  
 կըցվելը վերը բացատրեցի . և ասոր չէ ը-  
 սող չկայ : Հիմա այս տեղս վերի ըսած խօս-  
 քին հետ եղած կապակցութիւնը՝ վերի  
 խօսքին միտքն ալ կըբացատրէ . որ հոգի ը-  
 սածը՝ հաւատոց ներգործութիւնն է , որ  
 հոգւոյն անանկյատուկ գործն է՝ որ մարմ-  
 նոյ հետ ամենեւին կապակցութիւն չու-  
 նի . անանկ որ՝ մարմին խառնըվածին պէս՝  
 հաւատք ըլլալը կը վերնայ . կ'ըլլայ լոկ գի-  
 տութիւն և տեղեկութիւն : Եւ ինչ զար-  
 մանք՝ որ ասանկ գործ մը լոկ հոգւոյ սեպ-  
 հական ըլլալուն համար հոգի ըսէ : Այս  
 մոքիս վրայ՝ վերի խօսքին բացատրութիւր  
 կըլլայ . “ Կենդանութիւն տուողը՝ հաւատքն  
 է . այս բանիս մէջ մարմնական զգայու-  
 թիւններէ առնըված տեղեկութիւնը խեր  
 չընէր ” : Քրիստոսի մարմինը ինքնին կեն-

դանութիւն կուտայ . բայց միայն՝ հաւառով ընդունողին : Հաց տեսնալով և մարմին ըլլալը չիհաւասարով իբրեւ լոկ հաց առնողին օգուտ չունի . չէ թէ մարմին ըլլալը կամ ըլլալը այս հաւատքէս կախված է , այլ առնողին կենդանարար ըլլալը այս հաւատքիս կընայի :

Եհա՞ Քրիստոսի տեառն մերց այս գըլուխիս մէջըրած վարդապետութիւնը այս է . և մեր տուած բացատրութերը հարազատ ըլլալը՝ անաչառ կարդացողները ամենն ալ կը վկայեն . թէ որ անաչառութիր ձեռք առնելու հաճիք նէ՝ ձեզի ալ այնպէս գալը անշուշտ կը վրկայեմ : Հացը Քրիստոսի մարմին չի կը ընար ըլլալ ըստողներուն առարկութիւնները՝ ինչ որ բնական բաններէ կ'առնեն , ամենն ալ հրեայններուն « զիարդ կարէ սա տալ մեզ զմարմին իւր յուտել » խօսքին տակը կը պարունակի : Այն կերպ առարկութիւններուն Քրիստոս պատասխան չի տուաւ . քանզի տուողին ինչ կերպով տալը՝ առնողին հասկընալու և հասկընալուզելու բանը չէ . առնողը իբրեն ինչ պէս առնելը պիտի հոգայ , որ Քրիստոսի մարմինը հասարակ հացի պէս առնելով դատապարտութեան արժանի չըլլայ : Պատասխան չի տալուն մէկ պատճառը այս է , Արկրորդ պատճառ մըն ալ այն է՝ որ Քրիստոս ինչպէս տալիքը հասկըցըներ ալ նէ՝ լսողները հասկընալիք չունեին : Ասոր պէս

երբոր՝ Քրիստոս՝ Նիկոդիմոսի ըստաւ որ ջուռ  
 քէն և հոգիէն ծնանիլ հարկ է աքքայու-  
 թիւն մըտնելու համար, և Նիկոդիմոս իգ-  
 միր արաված Ա-Եպարանական ժարուղութիւննե-  
 րուն յուլիսի տետրակին հեղինակին պէս՝  
 ասոր վերստին ծնունդ ըլլալուն խելքը չի-  
 հասաւ, և “զիա՞րդ մարթի այդմ լինել”  
 ըստաւ նէ, Քրիստոս սպատասխան տուաւ.  
 “Եթէ զերկրաւորս ասացի ձեզ՝ և ոչ հա-  
 ւատայք, զիա՞րդ Եթէ զերկնաւորսն ասա-  
 ցից՝ հաւատայցէք” (Յով. գ. 9. 12)։  
 Հաւատոյ վերաբերեալ բաներուն վկա՞րեւ  
 հարցընողին՝ Քրիստոսի պատասխանը այս  
 է. և նորադաննդութեան խելք տրվող պար-  
 զամիտները՝ որ ասանկ վկա՞րեւ հարցընելներ  
 սորմած են թէ մկրտութեան, թէ հաղոր-  
 դութեան, և թէ ուրիշ խորհուրդներուն  
 վրայ. պէտք է որ այս “Օ իարե հաստայցէ”  
 խօսքը լսելէն զգուշանալու համար՝ աստ-  
 ուածային խօսքին պարզմտութեամբ հա-  
 ւատան։ Ասանկ հարցմունքներու պատաս-  
 խան չիտալնուս երրորդ պատճառն ալ չի-  
 ծածկեմք, որ լոկ մեր կողմէն է. և այն է՝  
 որ մենք չեմք գիտեր թէ ասիկայ բնչպէս  
 կլրնայ ըլլալ։ Գիտեմք որ հացի կերպարա-  
 նօք հաղորդութեան խորհուրդին մէջ տե-  
 սածնիս և ճաշակածնիս՝ Քրիստոսի մար-  
 մինն է ճշմարիտ։ և գինի տեսածնիս՝ Քր-  
 իստոսի արիւննէ ճշմարիտ. բայց բնչպէս  
 եղեր է՝ չեմք գիտեր։ Ո՞նակ ինչ ըլլալը

յայտնեց Քրիստոս սուրբ աւետարանին  
մէջ . մենք ալ անկեց սորմեցանք՝ որ ամեն  
հաւատալու բաները մեզի կըսորմեցընէ :  
Ինչպէս ըլլալը Քրիստոս չըսաւ . մենք ալ  
չիսորմեցանք . չեմք գիտեր :

Բայց ասիկայ ձեր հրամանոցը զրու-  
ցել պէտք չըլլար կարծեմ : Մեր խօսքը  
այն է որ՝ հազորդութե՛ խորհուրդը Քրիս-  
տոսի ճշմարիտ մարմին և արիւն է ըսելնիս  
սուրբ գրոց խօսքին և ոգիին հակառակ չըլ-  
լալը պիտի հաստատէինք . բնական բանե-  
րու կամ զգայարանաց իմացուցածին կամ  
մարդուս մտքին դատմանը համաձայն կամ  
հակառակ ըլլալուն վրայ խօսիլ չխոստա-  
ցանք . և չէինք կըրնար ալ խոստանալ , ոչ  
հրամանքդ՝ և ոչ ես . ուստի՝ սուրբ գիրքի  
խօսքերէն այս հաւատոյս դէմ բան մը ցը-  
ցընելիք ունիք նէ՝ կըրքննեմք . բնական դի-  
տողութիներէն առնըլած առարկութիւնն-  
ներուն պատասխան տալու պարտականու-  
թիւն չունիմք : Դանք հիմա սուրբ գիր-  
քէն առնըլած ուրիշ վկայութիւններուն :

### ՅՈՒՍԱԾ. Բ.

Հաղորդութեան խորհրդոյն սահմանադրութեանը խօսքը :

Կափառնառում եղած խօսքերուն և  
վարդապէտութեանը վրայ տարիի մը չափ  
ժամանակ անցնելով՝ Յիսուս Քրիստոս իր

խաչելութեանը և Երկինք Ելլելուն մօտ  
ասոենը՝ իր աշակերտներուն հետ վերջին  
զատիկը ըրած իրիկունը Կափառնաում  
խոստացածը կատարեց։ Այն ասոենը՝ որ  
մարդիկ Վասուծոյ հետ պիտի հաշորվէին  
Քրիստոսի խաչին վրայ պատարագելով,  
Քրիստոս օրէնքին պատուիրած զատիկը կա-  
տարելէն Ետքը իր սուրբ և արարչագործ  
ձեռքը՝ սեղանին վրայ գրոնքված հացէն  
առաւ օրհնեց, կըսորեց. և աշակերտնե-  
րուն տուաւ ըսելով. «Վու կերպը.  
այս է մարմին իմ»։ Բաժակին ալ ձեռքը  
առաւ գոհանալէն Ետքը անոնց տուաւ ու  
ըսաւ. «Վրբէք ՚ի դմանէ ամենեքեան, զի  
այդ է արիւն իմ նորայ ուխտի, որ ՚ի վե-  
րայ բազմաց հեղու ՚ի թողութիւնեղաց»։  
Վաստակութիւնս սուրբ գրոց մէջ չորս  
տեղ գրոված է. ամէնն ալ նոյն կարգաւ  
և նոյն բառերով (Վարդ. իդ. 26. 27. 28.  
Վարդ. ժդ. 22. 23. Դաւիդ. իջ. 19. 20. ա.  
Կրթն. ժամ. 24. 25)։ Վուաքեալները անշուշտ  
նոյն հետայն իմացան և մտքերնին Եկաւ  
Կափառնաում Եղած խօսքը. հասկցան որ  
ի՞նչպէս Քրիստոսի մարմինը ճշմարիտ կե-  
րակուր՝ և արիւնը ճշմարիտ ըմպելի է Ե-  
ղեր. Քանզի ճշմարիտ կերակուրի և ճըշ-  
մարիտ ըմպելիի տեսակներու տակ կը տըր-  
վի կոր։

Վաստակիս մէջ այլաբանութիւն չի-  
կայ. փոխաբերուի չի կայ. Քրիստոս հացը

իր ձեռքը աւնելով աշակերտաց կ'երկպնցընէ և կըսէ . “Այս է մարմին իմ” : թէ որ բառերը իրարու քով շարմելով խօսողին միտքը կը հասկըցիլի նէ՝ անհնար է . Քնի այս խօսքերէն ուրիշ միտք հասկընալ . Եթէ ոչ այսքան միայն , որ Քրիստոսի ձեռքը բըռնած բանը՝ Քրիստոսի իր մարմինն էր : Եւ այն ալ ո՞ր մարմինը . “Այս է մարմին իմ որ վասն բազմաց տուեալ” (Ղուկ . իր . 19) : “Այս է մարմին իմ որ վասն ձեր” (ա . Արք . Ժամ . 24) : “Ամանապէս՝ ձեռքը առած բաժակին մեջի բանը՝ Քրիստոսի իր արիւնն էր . և այն ալ ի՞նչ արիւն : “Այդ է արիւն իմ նորոյ ուխտի՝ որ ՚ի վերաց բազմաց հեղու ՚ի թողութիւն մեզաց” (Ղագիլ . իդ . 28) : “Այս է արիւն իմ նորոյ ուխտի՝ որ փոխանակ բազմաց հեղու” , (Ղագիլ . ժդ . 24) : “Այս բաժակէ նոր ուխտ իմով արեամբ վասն ձեր հեղելոյ” (Ղուկ . իր . 20) : “Այս բաժակ նոր ուխտ է իմով արեամբ” (ա . Արք . Ժամ . 25) : Քրիստոսի խօսքը անշուշտ անանկ խօսք էր՝ որ մեկը ելեր և իրեն հարցընէր թէ այդ ձեռքինըդի՞նչ է՝ որ մեզի կուտասակոր , անոր այս խօսքովս կըրնար պատասխան տրբվիլ . բաեւ է՝ որ՝ Քրիստոսի ձեռքը բըռնած բանին ինչ ըլլալը կը հասկըցընէր : Ակատելու բան մըն ալ այս է աւետարանիչներուն և առաքելոյն այս խօսքերուն մեջ որ մէկերնին ալ հայ և գինի բառը չիշեր . Քրիստոսի

խօսքին մէջը : Երբ որ Քրիստոսի մէկ ան-  
 գամի խօսած խօսքը ամեն աւետարանիչ  
 ալ գրելու ըլլան նէ՝ իմաստը առնելով  
 նոյնը այլ և այլքառերով կը բացատրեն :  
 Վւետարանները իրարու հետ բաղդատե-  
 լով այս ըսածիս օրինակ շատ գտնըլլելուն  
 համար՝ հոս ալ առանձին օրինակով հաս-  
 տատելու կարօտ չեմք ալ նէ՝ տերու-  
 նական աղօթքին մէջի տարբերութիւնը  
 յիշեմք, որ մէկ տեղ մը կըկարդամք . “Յո՛զ  
 մեղ զպարտիս մեր” (Մատթ. դ. 12) . և ու-  
 րիշ տեղ մը կը կարդամք, “Յո՛զ մեղ զմեղս  
 մեր” (Ղուկ. ժա. 4) . և ասով կը հասկը-  
 նամք՝ որ Մատթեոս աւետարանչին ըսած  
 պարտքը՝ մեղք կը նշանակէ եղեր : Կըր-  
 նային այս տեղս ալ առաքեալներուն մէկը  
 կամ մէկալը՝ որ աւետարանը գրեցին, այս  
 բառին տեղը կամ քովը հայ բառն ալ դը-  
 նել, թէ որ այն տեղը երկուքին նշանա-  
 կութիւնը մէկ ըլլար . կամ թէ Քրիստոսի  
 այս ըսած բանը հաց ըլլար նէ : Կամ թէ՝  
 է բառին տեղը կըրնար մէկը շո-շանէ կամ  
 նշանակէ դնել, թէ որ այս բայերուն ամե-  
 նուն նշանակութիւնը մէկ ըլլար նէ : Վւ-  
 սիկայ ասանկ չըլլարուն համար կ'ըսեմք, որ  
 Քրիստոսի ձեռքը բռնած բանը՝ որուն  
 համար լոկ այս ըսաւ, սոսկ հաց չէր . ի՞նչ  
 որ ըսաւ նէ այն էր, այսինքն՝ իրեն մեղի  
 համար տուած մարմինն էր : Կմանապէս  
 բաժակին մէջինը դինի չէր, ի՞նչ որ ըսաւ

նէ այն էր . այսինքն՝ մէզի համար թափած  
արիւնն էր :

Ասկէց զատ . ամենն ալ կը խոստովանին  
որ՝ Քրիստոս այս խորհուրդըս հաստատե-  
լով հին պատեքը որ օրինակ էր՝ վերցուց .  
քանզի բուն իրը գալէն ետքը օրինակը  
պէտք չըլլար : Ի՞է որ հացը՝ Քրիստոսի  
մարմնոյն օրինակ ըլլար և Քրիստոսի մարմին  
նը նշանակեր , և թէ որ գինին՝ Քրիստո-  
սի արիւնը նշանակեր նէ՝ Քրիստոս մէկ օ-  
րինակը վերցուցած և անոր տեղը մէկ ու-  
րիշ օրինակ մը դըրած կ'ըլլար : Ի՞ուն ձըշ-  
մարտութեանը ամենայարմար օրինակ մը  
վերցուցած՝ և ամենեւին չի նմանելու օրի-  
նակ մը տուած կ'ըլլար : Յայտնի է որ՝ խա-  
չին վրայ մեռած Քրիստոսի մարմինին աւել-  
իլ յարմար օրինակ կրնար ըլլալ զատկական  
անարագ գառը ( Ելք . ժը . 5 ) . որուն ար-  
իւնը դրանը փայտերուն վրայ քըսվեցաւ  
երրայեցւոց Եգիպտոսէ ազատութեանը  
համար : Անոր արիւնն ալ իրեն արեանը  
շատ աղէկ օրինակ կ'ըլլար : Ուստի թէ որ  
օրինակ մը զատկական գառն էր , օրինակ  
մըն ալ Քրիստոսի տուած հացն ու գինին  
էր նէ՝ առաջին օրինակը աւելի յարմար էր՝  
քան թէ երկրորդը . և փոխել չէր արժեր :  
Կըրնար այն իրիկունը որ գառը կերան , գա-  
ռին համար ըսել աշակերտներուն . « Օ այս  
արարէք առ իմոյ յիշատակի » . այս գա-  
ռը՝ որ մինչեւ հիմա կը մորթէիք իբրեւ

իսրայէլացիներուն Եղիպտոսէ ազատվելուն յիշատակ, ասկէց ետքը իմ խաչիւս և մահուամբս ձեր և բոլոր մարդկային ազգի ազատութեանը օրինակ բըռնեցէք, և այս արարողութիւնս անոր համար կատարեցէք :

Կարելի է որ այս բանէս ոմանքը նեղը լոծվելով՝ զատկական գառին Վահի օրինակ ըլլալը չի բըռնեն. վարդապետական մէկ յարմարութի մըն է ըսեն : Իրենց կարծիքին վրայ յամառող մարդոցմէ կը յուսացվի որ բաված խօսքը քըննելուն տեղը առանկ անարժան փախուստներու ձեռք զարնեն : Ուստի զատկական գառին Վահի խաչին վրայ պատարագելուն օրինակ ըլլալը՝ սուրբ գիրքին խօսքով ալ հաստատել պէտք է : Պօղոս առաքեալ կ'ըսէ . « Օ ատիկ մեր զենաւ Վրիստոս » (ա Արք. ե. 7). և գեղեցիկ բարյական խրատ մը կը հանէ բաղարջակերաց տօնին ատենը եղած մէկ մասնաւոր սովորութենէն՝ որով խմորեալ հացը տըներէն դուրս կը հանէին և ասանելով տունը կը մաքրէին (Ելք. մք. 15) : Յովհաննու յայտնութեան մէջն ալ կը գըտնեմք որ՝ սուրբ Յովհաննէս աւետարանիը այն հրաշալի տեսիլքին մէջ տեսաւ, որ աժոռոյն և չորս կենդանիներուն և երէցներուն մէջ տեղը մօրթլիված գառն մը կար . և չորս կենդանիները և քսան և չորս երէցները կ'ըսէին . « Վրժանի ես առ-

նուլ զգիրդ և բանալ զկնիք գորա . զի զե՞նար և գնեցեր զմեզ Աստուծոյ արեամբդ քով : Եւ այս նմանութիւնս այնքան համեմատ է որ՝ քիչ մը վար՝ գառն բառը իբրեւ Քրիստոսի անուն գործ կ'ածէ . «Արձան է գառնդ զենեալ առնուլ զմեծութիւն . . . որ նստի յաթոռն՝ և գառնն՝ օրհնեալ բարձրացեալ և փառաւորեալ յաւիտեանս յաւիտենից (Յայտ . Ե . 6 . 9 . 12 . 13) : Ասոնց վրայ աւելցուր սրբայն Յովի հաննու մլլրտչի ըսածն ալ . «Հաւատովիկ գառնն աստուծոյ որ բառնայ զմեզս աշխարհի (Յայտ . ա . 29) : Եւ կը հասկը նաս որ՝ Քրիստոս թէ որ իր խաչին և մահուանը օրինակ պիտի ձգէր նէ՝ գառնազենութիւն աւելի յարմար օրինակ կ'ըլլար քան թէ հացն ու գինին :

Այլ և թէ որ հացն ու գինին օրինակ ըլլար նէ՝ զատկական գառը կ'ըլլար չ' թէ, անմիջապէս Քրիստոսի՝ այլ անոր մարմնայն օրինակին օրինակ . քանզի հաղորդութեալ խորհուրդը հաստատելով՝ սպասելը և զատկական գառը խափանելցաւ :

Տեսնեմք հիմա թէ Պօղոս առաքեալը ինչպէս խմացաւ Քրիստոսի խօսքը : Առւրը առաքեալը կորնեթացիներուն խըրկած առաջին նամակին մէջ երկու անդամ կլսիչ այս խորհուրդը . և երկու անդամին ալ անանկ խօսք մը չկաց որ եկեղեցւոյ հաւատոքին դէմ եղած ըլլաց : Առաջինն է՝

տասներորդ գլուխին մէջ . որ կուռքերուն  
զոհված բաներէն չուտելու համար՝ հա-  
ւատացեալները յորդորելով կըսէ . և Իա-  
ժակն օրհնութեան զոր օրհնեմք՝ ոչ ապա-  
քէն հաղորդութիւն է արեանն ՚Քրիստոսի-  
Նացն զոր բեկաննեմք՝ ոչ ապաքէն հաղոր-  
դութիւն է մարմնոյն ՚Քրիստոսի ո ( ա . Արք .  
Ժ . 16 ) : Այս տեղ հայ բառը տեսնալով  
գայթակղիւ պէտք չէ : Հաղորդութեան  
խորհրդոյն մէջ Երկու բան կայ՝ իրարմէ-  
տարբեր . մէկ մը բուն էութիւնը՝ և մէկ  
մը դըսէն ունեցած հանգամանքները որ  
զգայութեան տակ կը մըտնեն : Իուն էու-  
թեանը նայելով՝ մարմին ՚Քրիստոսի է . և  
անիկայ ճաշակողները՝ ՚Քրիստոսի մարմնոյն  
հաղորդ կ'ըլլան : Արտաքին հանգամանք-  
ներովը հաց է . քանզի զգայարանքներուն  
ամենուն ալ հացի հանգամանք և որպիսու-  
թիւն կըցըցնէ : Խնչպէս որ տեսանելեաց  
տակը խնալով հաց է՝ նմանապէս շօշափե-  
լեաց տակը խնալով ալ հաց է . և կըտքե-  
լը շօշափելիքով կամ ձեռքով ըլլալուն հա-  
մար՝ սուրբ առաքեալն ալ շատ աղէկ կը-  
խօսի , Երբ բեկաննելոյն՝ հաց կուտայ . բայց  
ճաշակած ատենիս՝ որովհետեւ գցու-  
թիւնն է որ մեր գոյութեանը հետ կը միաւ-  
նայ , հացի հաղորդութիւն ըլլալիք . հա-  
ղորդութիւն մարմնոյն ՚Քրիստոսի կ'ըսվի :  
Յէ որ հացը ՚Քրիստոսի մարմնոյն լոկ օրի-  
նակը և նշանակը ըլլար՝ և էութիւնը տար-

բեր ըլլար նէ , ի՞նչպէս այն հացը ուտողը  
Վրիստոսի մարմնոյն հաղորդ պիտի ըլլար .  
ի՞նչպէս կ'ըլլայ որ մէկ բանին գոյութիւնը  
իրեն առած ըլլալով այն բանին հաղորդ  
ըլլովի : | ոկ հաց ուտողներուն՝ դուք  
Վրիստոսի մարմնոյն հաղորդ եղաք ըսելը՝  
յայտնապէս անտեք խաբել ըլլար մի :

Առաքելոյն մէկալ խօսքը առոր պէս է .  
և ասկէց աւելի յայտնի կը նշանակէ հա-  
ղորդութեան խորհրդոյն ճշմարիտ մարմին  
և արփիւն ըլլալը : | Ուրբ առաքեալը այս  
խորհրդոյս հաստատութիւնը աւետարա-  
նիչներուն պէս պատմելէն ետքը կ'ըսէ .  
«Քանիցս անգամթէ ուտիցէք զհացս զայս՝  
և զքաժակս ըմպիցէք, զմահն տեառն պատ-  
մեցէք , մինչեւ եկեցէ նա » : Հայ և բա-  
ժակ բառերուն վրայ « դիմորոշը և այս դե-  
րանունը գնելով որոշեց որ առ հասարակ  
ամէն հաց ուտելու համար չէ . քանի որ  
հաց ուտեք և քանի որ գինի խըմէք ըսել  
չէ . մէկ յատուկ որոշեալ հաց մը և բա-  
ժակ մըն է . և այն ալ յայտնապէս՝ քիչ  
մը վերը պատմած հացն ու բաժակը պիտի  
ըլլայ : | Երի պատմած հացը այն հացն է  
որ Վրիստոս ձեռքը առաւ . օրհնեց . « Այս  
է իմ մարմին ըստաւ . ըսել է որ՝ վերի ը-  
ստածիս պէս՝ Վրիստոսի մարմինն է . նմա-  
նապէս գինին : Ինչու համար հաց կըսէ .  
վերը ըսինք : « Քանիք առաքելոյն խօսքին :  
« Այսուհեաեւ որ ուտիցէ զհացս կամ

ըմսղիցէ զբաժակս տեառն անարժանութեամբ , սպարտական եղիցի մարմնոյ և արեան տեառն : Խօսքը յայտնի կըցըցընէ՝ որ հասարակ և լոկ հաց և բաժակ սփսի ըլլայ ասխկայ : 1. Քանզի հաց և բաժակ տեառն կ'ըսէ , այսինքն՝ Քրիստոսի իրենը եղած : 2. Հաց և բաժակ բառերուն վըրայ վերսիշեալ « գիրը դնելով՝ մօտերը յիշված հացը և բաժակը ըլլալը կըցըցընէ . այսինքն այն հացը՝ որուն համար Քրիստոս « Այս է իմ մարմին » ըսաւ . և այն բաժակը՝ որուն համար « Կոր ուխտ է իմով արեամբ » ըսաւ , բաժակը ինչով լեցված ըւլալը իմացընելով : Եւ ասով ալ՝ հացն ու բաժակը ինչպէս պետոն կ'ըլլան՝ հասկցուց : 3. Անարժանութեամբ ուտել մը դրաւ : 4. Անարժանութիւն ուտողը չ'թէ սպարզաւ պէս պետոն կը մեղանէլ ըսաւ՝ որ բաժակին և հացին Տէրն է . այլ ճարմանոյ և արեան պետոն սպարտական սփսի ըլլայ ըսաւ : Այս հանգամանքներուն մէկն ալ նորադանդներուն տուած և տաղու մէկնութեանցը չկարմարիր : Եւ որովհետեւ ամէն տուած մէկն նութիւննին քննելը երկար կ'ըլլայ , ուստի միայն՝ հաղորդութեան խորհուրդը մէկ յիշաստակ մըն է ըսողներուն խօսքին հետ ունեցած անցարմարութիւնը նայիմք . ասով մէկալներն ալ կըրնան հասկցվիլ :

Առաջինն ու երկրորդը՝ Քրիստոսի ըսած խօսքին նշանակութել կապված էն .

որ հացը ձեռքը առաւ՝ սցո է մարմին իմ  
ըստ . և գինին բաժակովը ձեռք առնե-  
լով՝ սցո է արիւն իմ ըստ : Ե՛ ըսելը՝ կը  
նշանակէ կամ օրինակն է ըսելչէ . ինչ ը-  
լալը ցըցընել է՝ ինչպէս որ վերը ըսինք :  
Ասոր վրայ նորազանդները ըսելիք ունին ,  
որ հետեւեալ յօդուածին մեջ պիտի տես-  
նեմք . և անոնց ըսածին պատասխանը չի  
տուած ասիկայ հաստատելը՝ տրամաբա-  
նական սխալ մը կ'ըլլայ . ուստի այս տեղու  
ասոր վրայ չեմք խօսիր :

Երրորդ նշանակելու բանը՝ անարժա-  
նութեամբ ուտել ըսածն է : Հացը լոկ  
հաց մնալով՝ ուտողը կերած ատենը Քր-  
իստոսի չարչարանքը և մահը միաբը բերէ  
ալ նէ , այս բաններս միտք չի բերելով կեր-  
ված հացէն աւելի զօրութիւն չունենար .  
զօրութիւնը կ'ըլլայ յիշելուն վրայ . և թէ  
որ առաքեալը այս հացս միայն Քրիստոսի  
մահուանը յիշատակ բըռնած ըլլար նէ՝ ը-  
սել պէտք էր . « Այսուհետեւ որ ուտիցէ  
զհացս կամ ըմսղիցէ զքաժակն տեառն , և  
յիշեսցէ զմահ տեառն անարժանութիւն .  
և այն : Այս յաւելուածս առաքեալը չի  
դնելով՝ անարժանութիւնը հացն ու բա-  
ժակը ուտելուն և ըմսղելուն կըմերաքերի .  
և կըրնայ ամէն մարդ հարցընելառաքելոյն՝  
թէ հասարակ հացէն ինչ տարբերութիւն  
ունի այս հացը . նմանապէս դինին , որ ու-  
տողէն և խմողէն արժանաւ որութիւն կ'ուղ-

լի . անանեկ արժանաւորութիւն մը՝ որ հասարակ հացկերոյթի մէջ չի փընտըռվիր :

Չորրորդ՝ որովհետեւ գինին ու հացը պետան է՝ անարժանութեամբ ուտողն ալ պետան պարտական պիտի ըլլայ . հապա այն ի՞նչ է որ՝ պարտական եղիցի ճարմար և արեան տեառն կ'ըսէ : Ի՞նչ որ հացն ու գինին՝ Քրիստոսի ճշմարիտ մարմինն և արիւն չեն նէ՝ այս մասնաւոր պարտականութիւնս ո՞ր տեղաց կըծագէ կոր : Օ ասոկական գառնը՝ Քրիստոսի պատարագին օրինակ էր . անոր համար լլաված է մի որ՝ այն գառնը անարժանութեամբ ուտողը՝ Քրիստոսի մարմնոյ և արեանը պարտական կ'ըլլար : Վանանայն օրինակ էր՝ Քրիստոսի մարմնոյն . մանանայն ուտողէն բնաւ արժանաւորութիւն չէր ուզվեր . այս ի՞նչ օրինակ է որ ուրիշ օրինակներու համար չուզված արժանաւորութիւնը ասոր համար ուզվի . և օրինակին անարժանութք մօտեցողը՝ օրինակեալին դէմ մեղք գործած և անոր պարտական եղած ըլլայ : Առւրբ գրոց մէջ ասոր պէս օրինակ փընտըռողը՝ թէ որ կ'ուզէ որ օրինակը ասոր ճիշդ նմանութիւն ունենայ , շատ պիտի հոգնի :

Եռաքելոյն յաջորդ խօսքերը աւելի կը հեռացընեն օրինակ ըստղներուն կարծիքը : « Փորձեսցէ մարդ զանձն իւր , և ապա ՚ի հացէ անտի կերիցէ և ՚ի բաժակէն արբցէ » : Ի՞նչ բանի համար մարդս զինքը պի-

տի փորձեւ : Այս հացը իմ ներսու ընդու  
նելու արժանի եւմ թէ չէ՝ պիտի ըսէ . և  
ասոր վրայ զինքը պիտի փորձեւ : Բացց ինչ  
պէս որ վերը ըսինք՝ լոկ հաց ուտելու հա-  
մար այդքան զինքը փորձեւ չուղեր : Բացց  
հացը Քնի Ճշմարիտ մարմինը փոխարկը-  
ված ըլլալով՝ և գինին Քրիստոսի Ճշմարիտ  
արիւնը փոխաված ըլլալով, Ճաշակողին հարկ  
կըլլայ Քրիստոսի պատուոյն համար զինքը  
փորձեւ թէ . Քն ամբողջ իր ներսը ընդու-  
նելու բաւական մաքրութիւն ունի մի . մեղ-  
քէ սրբավելով անոր արժանացած է մի :  
Օառկական գառը ո՞ր տուն պիտի մորթը-  
վի նէ՝ այն տունէն ամեն խմոր և խմորեալ  
հաց գուրս կը հանեին . տունը անանի բա-  
ներէն կը մաքրէին . Քնի օրինակը մաած  
տեղէն մեղաց օրինակները գուրս հանե-  
լու էր : Այս հացը ուտելու մարդը բուն  
մեղքերէն սրբավելու է . քանզի առածք  
օրինակ չէ . բուն ինքն Քրիստոս է մարմ-  
նով : « Արեցելք ՚ի բաց զհին խմորն , զի  
եղիցիր նոր զանգուած , որպէս էրդ անիրը-  
մորք . քանզի զատիկ մեր զենաւ Քրիստոս :  
Այսուհետեւ արացուք տօնս . մի ՚ի խր-  
մորն հին . և մի ՚ի խմորն չարութեան և  
անողամութեան . այլ յանխմոր ստուգու-  
թեան և Ճշմարտութեան » ( առ . Արքն . Է .  
7 . 8 ) :

Վնարժանութեամբ Ճաշակողին նորէն  
սրատիւ սրատնալով՝ սրատճառն ալ հետք

կը դնէ՛ թէ ինչու համար անանկ սպառժոյ  
 արժանի սլիտի ըլլայ . և կ'ըսէ՛ « Օ ի որ ու-  
 տէ և ըմոլէ անարժանութեամբ , դատաս-  
 տանս անձին իւր ուտէ և ըմոլէ . զի ոչ  
 խորէ զմարմինն տեառն » : Ուելէ որ՝ տէ-  
 րունական մարմինը չորոշեր , այլ ուրիշ  
 հասարակ բաներու հետ կը շփոթէ . հա-  
 սարակ բան մը , կամ խօսքի կարգին համե-  
 մատ ըսեմք . հասարակ հացն ու գինին  
 ինչպէս կը բռնէնէ՝ աէ բռւնական մարմինն  
 ալ անանկ կը բռնէ : « Ոչ խորէ զմարմինն  
 տեառն » զրուցվածքին առկէց զատ մեկ-  
 նութիւն չխորսիլիր : Եւ մոլորութիւնա-  
 խասաշարեալ չեղող մարդ մը անհնար է  
 որ այս սկարզ զրուցվածքին անանկ միաք մը  
 հանէ , թէ Քրիստոսի մարմնոյն նշան և օ-  
 րինակ եղած հացը ուրիշ հացերէն զատել  
 ապլսապլրած ըլլայ : Քանզի ոչ այս խօսքիս  
 կարգին , և ոչ սուրբ գրոց ուրիշ տեղե-  
 րուն հետ բազգատելով՝ այս միաբըս հաս-  
 տատելու ապացոյց ամենեւին չելլեր : Եւ  
 մեր ըսածին պէս հասկրնալ հարկ ըլլալով՝  
 ինչ մարմինն տեառն է անիկայ որ անար-  
 ժանութեամբ այն հացը ուտողը այս մար-  
 մինը չիխորելուն համար դատապարտու-  
 թեան արժանի կ'ըլլայ . և լոկ հացը անար-  
 ժանութիւն ուտելին ու Քրիստոսի մարմինը  
 չի խըսրելը ինչ յարմարութիւն կ'ունենան  
 իրարու . և թէ որ ասիկայ անարժանու-  
 թեամբ առնելլը Քրիստոսի պատուիրանը

ոչինչ սեպել կ'ըլլայ պիտի ըսեն նէ՝ առաքեալը ինչո՞ւ համար ըրսաւ, զի ոչ խորէ զհրամանն տեառն, այլ ոչ խորէ զմարմինն տեառն ըսաւ: Ասանկ խօսքի մը մէջ՝ որ ժողովրդեան հարկաւոր խրատ տալէ, ասանկ անսովոր զրուցվածք կըլլայ մի՝ որ մարդ չիհասկընայ: Ամէնուն հասկըցած սբարզ միտքը այն է որ՝ այն հաց անունով բացատրածը՝ Քրիստոսի մարմինը պիտի ըլլայ, որ անիկայ անարժանութեամբ ճաշակողը՝ Քրիստոսի մարմնոյն արժանաւոր սբատիւը ըրած ըլլայ:

### ԳԼՈՒԽ Բ.

Առաջանողներուն առարկութիւններուն քննութիւնը:

Անսենթաց գլուխին մէջ գըրված խօսքերուն դէմ նորազանդները քանի մը պատասխան ունին. անոնք ալ քննեմք:

Քրիստոսի ըսած խօսքը զիբենք աւելի նեղը ձրգած է. ուստի Յովհաննու աւետարանին վեցերորդ գլուխին մէջ գըրված յայտնի խօսքերուն համար՝ որ նախընթաց գլուխին առաջին յօդուածին մէջ մեկնը վեցաւ, այլաբանական զրուցվածք է կ'ըսեն, և հաց բառով հաւատք, և ուտել բառով հաւատալ հասկընալու է կ'ըսեն:

Այս խօսքը թէ որ այլաբանութիւնը նէ՝

մեկնութիւնը կամ առաքեալները կը հարցընէին . ինչպէս որ ըրին . « Անկնեամ մեղառակ որոմանցն առարակին ո ըսելով ( Ատտ . ժդ . 36 ) . կամ թէ լսողները ծուռ հասկընայիննէ՝ ինքը կը մեկնէր . ինչպէս երբ որ փարիսեցիներուն խմորէն ըգդուշանալ հրամայեց նէ՝ առաքեալները անոնց եփած հացը չուտել ապրսպրեց կարծելով՝ հետերնին հաց չառած ըլլալնուն վրայ կրցաւէին . սխալ կարծիքնին շխտիեց . « Օ իսրայէլ ոչ իմանայք ըսելով , եթէ ոչ վասն հացի ասացի ձեղ զգոց լինել ՚ի խրմորոյ փարիսեցւոյն և սադուկեցւոց » ( Ատտ . ժդ . 41 ) : Եւ երբ որ ‘ Կաղարու համար ննջեաց ըսաւ ’ որ մեռաւ ըսելու տեղ առնբվիլը հրէից մէջ ալ սովորական էր . « Եղիցի եթէ ննջեսցէ տէր իմ արքայ ընդ հարս իւր ” ( Գ . թագ . ա . 21 ) : ‘ Երն ջեաց Առղամնն ” ( Բ . Անաշոր . թ . 31 ) : « Որպէս զիլիրաւորս որք ննջեն ՚ի գերեզմանի ” ( Առջ . ձէ . 6 ) . և ուրիշ տեղեր ալ բայց առաքեալները չիմացան և պարզապէս քընանալ հասկըցան նէ , « Յայնժամ ասէցը նոսա Յիսուս յայտնապէս . ‘ Կաղարոս մեռաւ ” ( Յահ . ժա . 14 ) : Երբեմն ալ աւետարանիչը կը բացատրէր ‘ Քրիստոսի առակաւոր խօսքերուն միտքը , որ կարդացող ները այլարանութեամբ հասկըցվելու բանը նկարագիր մոքով չի հասկընան . ինչպէս երբ որ ‘ Քրիստոս հրեայներուն ըսաւ , “ Քա

կեցէք զտաճարող զայդ , և զերիս աւուրս  
 կանգնեցից զդա ” , հրեայները սողոմննեան  
 տաճարին համար իմացան . աւետարանիչը  
 կ'իմացընէ որ առակ էր . “ Իայց նա ասէք  
 վասն տաճարի մարմնոյ իւրոց ” (Յով . ը .  
 19 . 21) : Այս խօսքերուս վրայօք այդպէս  
 մէկ տեղեկութի մը չի տար , ոչ Պրիատոս  
 և ոչ աւետարանիչը . որ հոս աւելի պէտք  
 էր . քանզի թէ որ այլաբանութիւն էր նէ՝  
 մեռնելու տեղ ննջել ըսելու պէս սովորա-  
 կան այլաբանութիւն չէր , չի լրաված մէկ  
 զրուցվածք մըն էր : Թէ որ ծուռ հասկը-  
 նալ էր նէ՝ լրտողները ամէնն ալ ծուռ հաս-  
 կրցան ըսելու կ'ըլլայ . և հասկրցածներ-  
 նուն վրայ մէջերնին վէճ ելաւ նէ՝ և մար-  
 մինը մէզի բնչափէս կրնայ տալ որ ուտեմք  
 կ'ըսէին նէ՝ ինչու ըսաւ թէ խօսքը ծուռ  
 հասկրցաք . գոնէ ետքը խել մը մարդիկ  
 այս բանիս խելվընին չի հասնելով քովէն  
 գացին և առաքեալները մնացին նէ՝ ինչու  
 համար ոչ առաքեալները հարցուցին Պահի  
 ըսածին միտքը , և ոչ Պրիատոս ինքը ըսաւ .  
 այլ մանաւանգ հարցուց . “ Ո՞իթէ և դուք  
 կամիք երթալ ” . և Պետրոս առաքեալ՝  
 հաւատալը և հաւատքով ճանչնալը իմա-  
 ցընելով՝ “ Տէր՝ ըսաւ . առ ով երթիցուք .  
 բանս կենաց յաւիտենականաց ունիս : Եւ  
 մէք հաւատացաք և ծանեաք՝ եթէ դու ես  
 Պրիատոսն որդի աստուծոց ” (Յով . զ . 69 .  
 70) : Դոնէ ուրիշները գայթակղութենէ

խնայելու համար սկզբ էր մեկնել . այլա-  
բանութիւն էր՝ և բուն միտքը չի բանա-  
լով անոնց գայթակղելուն և իրմէ զատմե-  
լուն թող տուաւ նէ՝ անոնց կորատեանը  
ուղղակի պատճառ եղած կ'ըլլայ Քրիստո-  
վայց հիմա այս խօսքիս այլաբանութիւն  
բառներուն կը հարցընեմ . ի՞նչ նշան ու-  
նին այլաբանութիւնը ըսված մէկ խօսք մը  
ուրիշ խօսքերէն որոշելու : Հովհան-  
նի բուն նշանակութենէն զատ՝ նմանութ-  
առնըլված նշանակութիւն մըն ալ ունի ,  
որ բազմութեն հրամացողին և ժողովուրդը  
կառավարողին կ'ըսմի , ի՞նչպէս . “Վ հովիւք  
խրայէլի . մի թէ հովիւք զանձինս արա-  
ծեն . ոչ հովիւք զիսաշինս արածեն” (Եշվէ .  
Ըդ . 2) : “Կացուցից ՚ի վերայ նոցա հովիւ-  
զառայ իմ զ՚Դաւիթ . և նա հովուեսցէ  
զնոսա . նա եղիցի նոցա հովիւ . . . և  
՚Դաւիթ ծառայ իմ իշխան ՚ի մէջ նոցա”  
(անԴ . 23) : “Տեսի զամ Խորայէլ ցրուեալ  
ընդ լերինս իբրեւ զհօտ՝ որոյ ոչ գուցէ  
հովիւ” (գ . թատ . իբ . 17) : Եւ ուրիշ  
շատաեղերալ կան ասանել զսուցվածքներ:  
Քրիստոս հովիւի նկարագրութիւն մը ը-  
րաւ . (Յով . 4) և հասկընալը դժուար չ'էր .  
դ'նէ առակ ըլլալը կը հասկըցմէր . բայց  
աւետարանիչը առանձին կ'իմացընէ որ այս  
խօսքը առակ էր . “Օ այս առակ ասաց  
նոցա Յիսուս , և նոքա ոչ գիտէին թէ  
զի՞նչ էր որ խօսէրն ընդ նոսա” (անԴ . 6 .) :

Յմէ որ վեցերորդ գլուխին խօսքերն ալ  
առակ ըլլային նէ՝ սրբան ըստմ յարմար ,  
այլ մանաւանդ հարկաւոր ալ կ'ըլլար ը-  
սելը . “Օ այս առակ ասաց նից Յիսուս .  
և նոքա ոչ գիտէին թէ զի՞նչ էր որ խօ-  
սէրն ընդ նոսա ” : Ասանկ նշան մը չի կե-  
նալով՝ այլաբանութիւն ըլլալը ինչո՞ն հաս-  
կընամք . ասիկայ հարցընելու իրաւունք ու-  
նիմք . և այլաբանութիւն է ըսողները նշան  
մը ցրցընելու պարտական են : Յմէ որ “Ճո-  
ղին է կենդանարար , մարմին ինչ ոչ ոգնէ ”  
ըսելը կը բըռնեն , որպէս թէ ըսած խօս-  
քերուն մարմնաւոր եղանակաւ մեկնութիւ-  
տալու չէ ըսել ուղած ըլլայ , աւետարան-  
չին խօսքին կարդը ատիկայ բնաւ չարդա-  
րացըներ . անաչառ մոքով կարդան աւե-  
տարանը , և այս տետրակիս նախընթաց  
գլխոյն առաջին յօդուածին մէջ գըրսված  
բացատրութիւնը . և տե՛ս թէ այդպէս ի-  
մաստ մը կը վեցընէ՞ մի խօսքը :

“Այս է մարմին իմ ո խօսքին վրայ | ու-  
տերի օրէն մինչեւ այս օրըս նորազանդնե-  
րէն երկու հարիւրի չափ մեկնութիւններ  
ելան , որոնք բնաւ իրարու չէին նմաններ :  
Ոինչեւ | ուտերի ածաբանութեան վար-  
ժապէտ և մոլորութեան աշակերտ Քառ-  
լըգատը աս ծաղրական մեկնութիւնս ան-  
գամ տուաւ որ , Քրիստոս այս բառով ձեռ-  
քի բանը հասկցընել չէր ուղեր , այլ բուն  
իսկ իր ձեռքին համար կը խօսէր . որպէս

թէ ըսելով՝ այս ձեռքբրո՞ որով ձեզի սա հացը կ'երկընցընեմ, իմ մարմինս է : Ասանել մեկնութիւ վրայ խնդալը՝ ամէն պատասխանիի տեղ կը բըռնէ : Իայց աւելի խորունկ մոտածելով զարմանալ պէտք է, թէ մոլորութեան մէջ յամառեալ մնալը՝ և ճշմարտութիւնը ընդունելու կամք չունենալը՝ խելացի մարդոց անդամ ի՞նչ խօսքեր ըսել կուտայ :

Իայց հիմակիվան աղանդաւորներուն գործածած մեկնութիւ այս բանիս վրայօք՝ Օուինկիին գտածն է . որ է այս : Կ'ըսեն թէ՝ “ Այս է մարմին իմ ” ըսելը՝ այս կը նշանակէ զմարմին իմ, կամ այս՝ օրինակ է մարմնոյ իմոյ ըսել է : Եւ ասոր օրինակ կը դըսնեն ածաշունչ գիրքէն Յօվսէփի նահապետին խօսքը . որ Փարաւոնին տեսած երազը մեկնելով ըստաւ . “ Եօթն երինջ քըն գեղեցիկք՝ եօթն ամ են . և եօթն հասկն գեղեցիկք եօթն ամ են ” (Օմ. խա . 26) : “ Դանիէլ մարդարէն Կաբուգոդոնոսորայ երազը մեկնելով ըստաւ . “ Դու ես գլուխն ոսկին ” (Դան . թ . 38) : Եւ Քանիքը սերմանացանին առակը մեկնելով ըստաւ . “ Որ սերմանէ սերմն բարի՝ է որդի մարդոց ” (Վագի . ժգ . 37) : Եւ ինչպէս որ այս խօսքերէն այն չի հասկլցովիր որ տարիները իրօք կովէին, կամ Կաբուգոդոնոսոր թագաւորը՝ մէկ ոսկիէ շինած գլուխմըն էր . կամ Պրիստոս իրօք արտերուն մէ-

ջը սերմ ցանազ երկրագործ էր . նմանապէս այս է մարմին իմ ըստածը անանկ հասկընալու չէ կ'ըսեն , որպէս թէ հացը յիրաւի Քրիստոսի մարմին էր :

Այս պատասխանս նորագանդներուն բերնէն ըսող ողջամիտ մարդուն առաջին միաբը եկածը սա կ'ըլլայ , որ Քրիստոս այս է մարմին իմ ըստ առենքը որուն տեսած երազը կը մեկներ , կամ ո՞ր առակին միաբը կը հասկըցընէր : Երկրորդ միաբը եկածը պիտի ըլլայ նմանութե անյարմարութիլ : Եօթն երինջքն գեղեցիկը՝ եօթն ամ են ըսելէն պիտի չի հետեւի որ տարիները իւրօք կով եղած ըլլան : Թէ որ այս նմանութիւնը նայիմք նէ՝ Քրիստոսի այս է մարմին իմ ըսելէն ալ պիտի չի հետեւի որ Քնի մարմինը հաց ըլլայ : Այս խօսքս եկեղեցւոյ գաւանութե չի գըպչիր . որ ըսէր թէ Քրիստոսի մարմինը հաց է , և մեր մարմնայն ովէս միաէ և ուկորէ և արիւնէ բաղկացեալ բան չէ . այլ կ'ըսէ որ՝ հացը որ Քրիստոս օրհնեց՝ և որուն համար այս է մարմին իմ ըստ , Քրիստոսի մարմին եղաւ . և Քրիստոսի մարմին ըլլալովը հաց ըլլալէն գագարեցաւ . անանկ որ՝ հաց եղած առենքը մարմին չէր . և մարմին ըլլալէն եղբը հաց չէ . միայն երեւոյթը հացի երեւոյթը մնալով՝ թէ որ հաց ալ կ'ըսի նէ՝ յատուկ իր գոյութերը անունը չէ . ինչպէս որ Ավաէսի շինած պղնձի օձաձեւ

գրօշեալին օձ կ'ըստի , միայն ձեւոյն հա-  
մար . թէպէտ գոյութիւն օձ չէ . սղինձ է :  
Վերականական կանոնով ալ այդ օրինակ-  
ներն ու Վրիստոսի խօսքը իրարու համե-  
մատեմք նէ՝ նմանութիւն չեմք կըրնար գըտ-  
նել : Ամանութիւնը լրման գալու համար  
հարկ էր որ Վրիստոս առանց մէկ առակ  
մը կամ մէկ նմանութիւն մը խօսելու՝ և ա-  
ռաջկուց բնաւ նմանական մոքով խօսելը  
հասկըցընելու՝ առաքելներուն մէկ դուռ  
մը ցըցընելով՝ այս գուռը ես եմ ըսէր .  
կամ մէկ որիժ (ասմա) մը ցըցընէր , այս որ-  
թիւ (ասման) ես եմ ըսէր . ինչպէս որ հա-  
ցին ըստ . և այն ալ հացի անուն անդամ  
չի տալով . ասանէ որ ըլլար նէ՝ նորազանդից  
մէկնութիւն օրինակ մը ունեցած կ'ըլլար .  
սակայն Վրիստոսի զրուցվածքը ծաղրական  
կ'ըլլար : Կանկըբան ըսած չունի Վրիստոս .  
բերած օրինակնին ալ Վրիստոսի ըսած խօս-  
քին նմանութիւն մը չունի :

**Յիշեալ** առարկութիւնս գըտնըմիւլուն  
վրայ հետաքրքրական սպատմութիւն մը կայ ,  
որ այս տեղս սպատմեմք , մանաւանդ որ մէկ  
օրինակ մըն ալ այս սպատմութես մէջ կը  
սպարունակի . որ անոր սպատասխանն ալ  
տալ հարկ է :

**Յայտնի** է որ նորազանդներուն նախա-  
հայրը | ութեր՝ հաղորդութե խորհուրդը  
ճշմարիտ Վրիստոսի մարմինը և արխւնը  
սպարունակելուն կը հաւատար . թէպէտ

ի՞նչ եղանակով պարունակելուն վրայ այ-  
լանդակ կարծիք ուներ, որ իրեն յասուկ  
էր . և այս հաւատքիս վրայ այնքան հաս-  
տատուն էր՝ որ Շմբասալուրի քաղաքի  
բնակիչներուն կը գրէր . թէ որ ո՞ր գրոց  
մէջ մէկ պղտիկ փաստ մըն ալ գտնէի ըսե-  
լու՝ որ հաղորդութիւն Պրիառոսի Ճշմարիտ  
մարմին և արիւն չէ, ես այն փաստին ե-  
վելօք ուժ տալով կը քարողէի, Պապին և  
պատղականներուն հակառակ : Բայց ինձի  
հարկ եղած է կըսէր այս հաւատքիս վրայ  
անխախտ մնալ : Պառլուզդաս՝ հաղորդու-  
թեան խորհրդոյն մէջ Պրիառոսի մարմնոյն  
և արեանը իրական ներկայութիւն ուրանա-  
լու համար վերոյիշեալ մեկնութիւն տուաւ .  
բայց իրեն հետեւող խիստ քիչ գտաւ .  
և վարդապետութիւն երկար ատեն չանցած  
բոլորովին մոռցըլեցաւ : Օ վիցցեռիի  
Չուռիկ քաղաքին քարողիչը Օ ուինկլի՝  
յիշեալ սպատասխանիս գտող հեղինակը ե-  
ղաւ, թէ այս է մարմին իմ ըսելը՝ այս նը-  
շանակէ զմարմին իմ ըսել է : Եւ ասոր վր-  
րայ ճառ ալ գրեց : Եւ որովհետեւ ուրիշ  
գրութեան մէջ խել մը կուապաշներու  
և անհաւատներու համար ալ գրած էր թէ  
անոնք ալ Պրիառոսի հետ արքայութիւնն  
էն . ինչպէս որ միլրատութեան ճառին մէջ  
պատմած եմք ( Առաջ. 21 – 22 ), լուտեր  
ու անոր գէմ գրած ըլլալով իրարու հետ  
աւրլիած էին . այս վարդապետութեանս

գէմալ գրեց । ուտեր . բայց Օուինկլի  
 պատասխանեց՝ որ հաղորդութեան խոր-  
 հրդոյն վրայ ըսածս վճռական զրուցվածք  
 չէ , քննութեան համար առաջարկված  
 խօսք մըն է . և այս ըսելով անանկ կըսրցը-  
 ներ որ՝ առաջարկած խօսքը թէ որ ընդու-  
 նելի ըրլայնէ՝ ինքը անիկայ ետ առնելու  
 պատրաստ է . և ասով । ուտերին սիրու  
 շահեցաւ և հաշտրվեցան : Բայց խօսքին  
 վրայ չիկեցաւ Օուինկլի . սկսաւ վճռա-  
 բար վարդապետել՝ որ հաղորդութեն խոր-  
 հրդոյն հրաշալի խորհուրդ ըսելչարժէր .  
 անիմանալի և անձառելի բան մը չունի .  
 կրտքարված հացը խաչին վրայ արիւն  
 թափելով մեռնող մարմինը կը նշանակէ . և  
 դինին՝ թափված արիւնը . և Քրիստոս այս  
 նշաններս տուած ատենը՝ ասոնք ինչ բա-  
 նի նշան էին նէ՝ այն բաններուն անունով  
 զրուցեց : Այս մեկնութիւն մարդու խել-  
 քի և զգայարանաց շատ համեմատ էր .  
 Քրիստոսի խօսքին գէմկուգար ալնէ՝ բա-  
 նի մը խօսքեր գտաւ սուրբ գրոց մէջ , որ  
 իրեն անանկ երեւցան թէ . Քրիստոսի ը-  
 սածին կը նմանի . ինչպէս են . “ Ես եմ  
 որթն ” (Յոհ. ժ. 1) . “ Ես եմ գուռն ”  
 (անդ . ժ . 7) . “ Ա էմն էր ինքն Քրիստոս ”  
 (Ա. Կրտն . ժ . 4) : Տարբերութիւնը այն տեղն  
 էր որ՝ այս է մարմին ըսած ատենը առակ  
 չէր զրուցեր կոր . մէկ բան մը կը սահմա-  
 նագրէր կոր . մէկաները յայտնի է որ առ

ուակ և նմանութիւն են . և յայտնի ըլլալը՝  
նոյն խոկ այն խօսքերուն կարգը կը վկայէ :  
Պէտք էր մէկ նոր սահմանադրութեան մը  
մէջ ասանկ զրուցվածք մը գըտնել՝ և անի-  
կայ ասոր օրինակ բերել : Օռւինկլի շատ  
հոգնեցաւ . բայց չի գտաւ սուրբ գրոց  
մէջ անանկ մէկ զրուցվածք մը՝ որ առաջ-  
կուց կամ ետքը ըսած խօսքերէն չիմացընէ  
առակ և նմանութիւն ըլլալը . բուն ճշմա-  
րիս մոքով ըսածի պէս ըսէ և այն ալ ա-  
ռակ իմացվի :

Այս խօսքըս Օռւինկլին նեղը կը  
լըծէր . գիշեր ցերեկ ասոր վրայ մըտա-  
ծելով պատասխան մը չէր կրնար գըտնել .  
քանզի միտքը դրած էր չի հաւատալ . ա-  
նոր համար ինչպէս որ է նէ պատասխան  
մը տալը իրեն հարկ կը սեպէր : Ասոր վրա-  
յօք քաղաքին ատենադպիրին հետ վիճա-  
բանութեան բռնըլած էր , և պատասխան  
տալու կարող չէր եղած : Վ իճաբանու-  
թիւնէն տասն և երկու օր ետքը՝ ինչպէս  
որ կը պատմէ Հօսքինեան , որ Օռւինկլի-  
ին աղանդոյն հետեւողներէն էր , երազ  
մը տեսեր է , որ ինքը կը պատմէ եղեր :  
Երազին մէջը իրեն անանկ եկեր է որ՝ տա-  
կաւին քաղաքին ատենադպիրին հետ կը վե-  
ճի . այն միջոցին մէկ սոսկալի երևոյթ մը  
կ'երեւի աչքին . որուն համար ինքն ալ չէ  
կըրցէր որոշել , սեւ էր թէ Ճերմակ : Ա-  
սիկայ իրեն ըսեր է որ , “Յիմար , ինչո՞ւ

Ելից գիրքին մէջ գրած խօսքը չես պատաս-  
խաներ, ուր տեղ զատկական գառին հա-  
մար գրած է՝ թէ « Օ ատիկ տեառն է »  
(Ելլ. Ժբ. 11). որ ըսել է՝ զատկին նը-  
շանն է. կամ զատիկը կը նշանակէ : Աղան-  
դապետներուն համար երազապատում  
կ'ըսվինէ՝ շատ պարապ խօսք չէ . այս պատ-  
մութիւնս կը ցըցընէ այն խօսքին իրաւ ըլ-  
լալը : Ի՞այց ասիկայ Օ ուինկլիէն ետքը ե-  
կողներուն բաւական եղաւ որ իրենց խօս-  
քին հաստատութիւն այս օրինակս բերեն .  
սահմանադրութեան խօսքի մէջ նշանակ-  
ված բանին անունը անոր նշանին տըրպիլը  
կը ընայ ըլլաւ ըսեն :

Ի՞այց Օ ուինկլի իրեն այս վկայութիս  
սորվեցընողին սեւ կամ ձերմակ ըլլալը չի  
կը ընար որոշել նէ՝ այս վկայութիւնս ան-  
կէց սորվելով գործածողներն ալ՝ վկայու-  
թիւննին յարմար կամ անյարմար ըլլալը չի  
կը ցան որոշել : Օրինակ բերած խօսքեր-  
նին հոս լըման գրեմք նէ՝ կարդացողը  
դիւրաւ կը հասկընայ թէ ողբան հեռու է  
այս խօսքը՝ Պրիստոսի հաղորդութեան  
խորհուրդը հաստատոծ ատենը ըսած խօս-  
քէն : Օ ատկական գառը ուտելու կեր-  
պին վրայ պէտք եղած կերպերը սորվեցը-  
նելով Ուվսէս մարգարէն Աստուծոյ կող-  
մէն՝ կ'ըսէ . « Եւ այսպէս ուտիցիք . գո-  
տիք ձեր ընդ մէջս , և կօշիկք ձեր յոտս ,  
և ցուպ ձեր ՚ի ձեռին . փութանակի ու-

տիցէք, չկ սառի պեառն է : Եւ անցից ընդ  
 ամ երկիրդ եգիպտացւոց ՚ի գիշերիս յայս  
 միկ . և հարից զամ անդրանիկ երկրիդ ե-  
 գիպտացւոց ։ և այլն : Օտափիկ տեառն է  
 ըսելէն ետքը անմիջապէս ըսած խօսքը կը  
 ցըցընէ՝ որ՝ ժամանակի կը վերաբերի , և  
 ժողովակի ու պիշտէն ըսելուն պատճառը կ'ըւ-  
 լայ . որպէս թէ ըսէր . անոր համար շու-  
 տով կերէք կ'ըսեմ որ , Աստուած ձեզ ե-  
 գիպտացիներէն զատելու , և ձեր տունը  
 ամենեւին մեկուն քիթը չարունելով՝ ե-  
 գիպտացիներուն ամենուն ալ անդրանիկ-  
 ները մեռցընելու ատենն է . շուտով կե-  
 րէք՝ որ այն ատենը հացերնիդ կերած լը-  
 մընցուցած ըլլաք . քանզի եգիպտացւոց ա-  
 մենուն տունը ասանի վայնասուն վրբթի  
 նէ՝ պիտի գիտնան որ ձեզ թող չի տալ-  
 նուն համար կը պատժընին կոր . ձեզ պի-  
 տի արտորցունեն որ ելլէք . ամեն քանով  
 ճամբու պատրաստ՝ և հացերնիդ ալ կերած  
 լըմընցած գըսնըլիք : Այս մեկնութեանս  
 հաւատարմութիւնը՝ ածաշունչ գրոց խօս-  
 քը անաշառութը վերէն վար կարդացողը  
 կը հասկընայ : Եւ ասոր մէջ ոչ գառն զա-  
 տիկի նշան է , և ոչ զատիկը գառին նը-  
 շան , այլ զատիկ տեառն ըլլալը՝ զատկա-  
 կան գառը արտօրալով ուտելնուն պատ-  
 ճառ տրված է . և այն ալ չկ շաղկապով  
 բացատրված է : Այս խօսքս՝ Քրիստոսի  
 հաղորդութեան խորհուրդը հաստատած

ատենը “Այս է մարմին իմ ըսելուն հետ  
ինչ յարմարութիւն կրնայ ունենալ :

Եկեղեցւոյ հաւատքը չընդունողները  
առարկութի մըն ալ ունին , որ կ'ըսեն :  
Քրիստոս հաղորդութեան խորհուրդը  
ինքը հաստատեց և առաքեալներուն ալ  
նոյնը ընել ապրուպրեց նէ՝ ըսաւ . “Օ այս  
արարէք առ իմոյ յիշատակի ” ( 1 չ-ի . իբ .  
19 : Ա . Արք . Ժա . 24 . 25 ) : Իրօք ներկայ  
եղած բանը յիշելու համար ուրիշ բան  
չուզեր . Քրիստոս այս խորհուրդս կատա-  
րել կը պատուիրէ զինքը յիշելոյ համար .  
անանկ է նէ Քրիստոս այս խորհուրդիս  
մէջը ներկայ չէ :

Ասիկայ ըսողներուն այն ալ գիտնալ  
պէտք էր որ՝ մէկ բան մը ներկայ ըլլալովը  
յիշման կարօտ ըլլալու համար հարկ է որ  
իր բուն կերպարանքովը ներկայ ըլլայ . և  
ներկայութիւնն ալ զգալի ըլլայ : Այս եր-  
կու հանգամանքիս մէկը պակաս ըլլայ նէ՝  
գըտնըվածը պակաս եղածին յիշատակու-  
թիւն կ'ըլլայ : Հաղորդութեան խորհը-  
դոյն մէջ Քրիստոսի ներկայութիւնը ձը-  
մարիս և իրական է , բայց իր բուն կեր-  
պարանքովը չէ . մարմնով ներկայ է՝ սա-  
կայն մարմինը հացի կերպարանքի և երե-  
ւոյթի տակ պահված է : Ուստի այն  
զգալի նիւթը՝ որ հաց կ'երեւի և իրօք  
Քրիստոսի մարմինն է , որ գինի կ'երեւի և  
իրօք Քրիստոսի արիւնն է , նոյն իսկ մարմ

նոյն և արեանը յիշատակին են իրենց երեւոյթքովը, թէպէտ բուն գոյութեամբը նոյն յիշատակեալ բանն են : Ներկայ և չետեսներված բան մը յիշելու օրինակ ունիմք զԱստուած յիշելը : Դիտեմք և կը խոստովանիմք որ Աստուած իրեն անսահման և անչափ էութեամբը ամեն տեղ ներկայ է . Դաւիթ մարդարէն ալ կ'ըսէ որ Աստուած ամեն տեղ է . « Թէ ելանեմ յերկինս՝ դու անդ ես . և թէ իջանեմ 'ի դժոխս՝ և անդմօտ ես : Թէ առից զթեւս իմընդ առաւօսս և բնակեցայց յեղերս ծովու , սակայն և անդ ձեռն քո առաջնորդեսցէ ինձ » . ( Առաջ . Ճլը . 8 , 9 ) : Այսքան ներկայութեամբը՝ տակաւին յիշելու կարօտէ եղեր . ինչպէս որ նոյն Վարդարէն կ'ըսէ . « Յիշեցի զԱստուած և ուրախ եղէ » ( անդ . հզ . 4 ) : Եւ ասիկայ անոր համար է որ ներկայութիւնը հաւատով կրդիտցըլիք , աչքով չի տեսնըլիք . և պէտք կ'ըլսայ շատ անդամ միտք բերել : Ասոր պէս հաղորդութեան խորհրդոյն մէջն ալ սրբագործութենէն ետքը ներկայ ըլլալուն հաւատալու է , թէպէտ և չի տեսնես :

Կորաղանդներուն կողմէն ուրիշ առարկութիւն մըն ալ այս է : Թէ որ ամեն օր եկեղեցիներու մէջ եղած պատարագին՝ հացը Քրիստոսի Ճշմարիտ մարմին , և գինին Քրիստոսի Ճշմարիտ արիւն կը փոխարկի նէ , հարկ է ըսել որ ամեն օր հը-

ըաշք կ'ըլլայ մինչեւ հիմա . և պիտի ըլլայ  
մինչեւ աշխարհքիս վերջը : Աակայն ասոր  
դէմ երկու բան կայ կ'ըսեն : Նախ՝ հրաշք  
ըսված բանը յայտնի և ամենուն զգալի  
պիտի ըլլայ : Եւ երկրորդ , շատ ատեն կայ  
որ հրաշք ընելու կարողութիւր վերցըլված  
է եկեղեցիէն :

Աւ յիշէք որ այս առարկութիւս հրա-  
մանքնիդ բերնով ալ ըրիք . և մենք այս  
փոխարկութես հրաշք ըլլալը խոստովանե-  
ցանք . որ հիմա ալ կը խոստովանիմք , աս-  
տուածային ամենազօր կարողութեր գործ  
ըլլալուն համար . բայց մէկալ երկու բա-  
նը ընդունեցինք . հրաշքին միշտ և ամեն  
ատեն զգալի ըլլալը , և հրաշք ընելու կա-  
րողութիւր եկեղեցիէն վերցած ըլլալը , և  
հիմա ալ և յաւիտեան ալ չէմք ընդունիր :  
Հրաշքը ամեն ատեն զգալի ըլլալուն , և  
մինչեւ հիմա շարունակվելուն վրայ ձեր  
այն կարծիքը ասլացոյց առի . որ դուք  
հաստատութիւ կը հաւատայք թէ ամեն  
ժամանակ երբ որ մէկ մարդ մը աստուծ-  
մէ մտաց լուսաւորութիւ ուղելէն ետքը  
սուրբ գիրքը կարդայ նէ՝ Հոգին սուրբ ա-  
նոր միտքը կը լուսաւորէ . որով սուրբ գլ-  
ուց միտքը շխտակ կը հասկընայ : Արդ՝ նր  
Հոգին մարդուն միտքը լուսաւորէ նէ՝  
զգալի կերպով շխմացվիր այս լուսաւորու-  
թիւնը . և նոյն իսկ լուսաւորմեցայ ըսող  
մարդն ալ իր ներսէն բան մը չի հասկընար .

միայն զինքը լուսաւորված կարծելէն կախված բան մըն է . որ ինքը իբրեւ ճշմարիտ կը բըռնէ և կը հաւատայ , սակայն սուրբ Հոգւոյն մէկ մարդուն միտքը լուսաւորելը հրաշք է . քանզի բնական պատճառներէ կապված գործողութիւն մը չէ : Եւ ասիկայ նորաղանդներուն կարծեօքը՝ ամէն օր կըլլայ . քանի որ մէկ մարդ մը աստուծմէ մտաց լուսաւորութիւն ուղելով սուրբ գիրք կարդայ նէ :

Այս պատասխանւոյս զօրութիւնը հասկընալով՝ փախուստի ճամբայ մը բռնեցիր այն ժամանակը . կարելին է որ ըսիր սուրբ Հոգւոյն մարդուն միտքը լուսաւորելը բնական եղանակով ըլլայ :

Դայց արարած բանի մը վրայ բնական եղանակով աղդող բանն ալ արարած պիտի ըլլայ . արարչին արարածոյն հետ ունեցած անմիջական հաղորդութիւն միշտ հրաշք է . և մինչեւ որ նր Հոգին արարած է ըսէքնէ՝ հոգւով սրբով եղած մտաց լուսաւորութիւնը բնական եղանակաւ կ'ըլլայ չէք կըրնար ըսել :

Այս ըսվեցաւ նէ՝ հրամանքնիդ պատասխան տուիք որ՝ Հոգին նր մէկ մարդուն միտքը լուսաւորէ նէ՝ զգալի կ'ըլլայ . որովհետեւ վարքն ալ գէշէ աղէկի կը փոխվի : Եւ երբ հարցուցի որ՝ չի կրնար ըլլաւ արդեօք՝ որ մէկ քրիստոնէի մը հաւատաբը ուղիղ , միանգամայն և գործքը չար

ըլլայ : Եսոր համարձակ պատասխան առւիր թէ չի կը ընար ըլլալ . որով հաւատոյ ճըշմարտուիր ճանչնալու նշան մը ցըցուցած եղար գործոց աղէկութիր . անանկ որ՝ որուն վարքն որ աղէկ տեսնեմք նէ՝ կարող պիտի ըլլամք հասկընալու թէ անոր հաւատքն ալ շիտակ է :

Ի՞այց երբոր մէկը տեսնեմ, որ ամէն կերպով հրամանոցդ նման կը հաւատայ , և վարքը գէշ է . այսինքն՝ հաւատովլքեզի կը նմանի՝ և վարքով կը տարբերի , անոր համար Բ'նչ պիտի ըսեմ : Հաւատքը շիտակ է ըսեմնէ՝ վարքը գէշ է . և հրամանքդ կ'ըսես որ՝ վարքը գէշ եղող մարդուն հաւատքը շիտակ ըլլալ անհնար է : Ուէ որ հաւատքը ծուռ է ըսեմնէ՝ քու հաւատքդ ալ ծուռ եղած պիտի ըլլայ . քանզի ինչպէս որ ենթադրեցինք՝ երկուքիդ հաւատքը ամէն կերպով նոյնն է : Եւ չեմք կը ընար ըսել՝ որ մի և նոյն հաւատքը հրամանքդ դաւանիս նէ շիտակ կ'ըլլայ . մէկ ուրիշ մը դաւանի նէ՝ անոր վարքը քու կինէդ քիչ մը գէշ ըլլալուն համար հաւատքը սուտ կ'ըլլայ : Եւ ասիկայ ընդունիս նէ՝ հարկ կ'ըլլայ ըսել որ Վրիտառուի աշխարհք գալէն առաջ ճշմարիտ հաւատք չկար . քանզի բոլոր մարդիկ մեղաց տակ էին և Վրիտառու անտնք մեղաց գերութիւն աղատեց : Եւ ասկէ կը հետեւի որ՝ ճըշմարիտ հաւատքը աշխարհքի ստեղծումէն

Հինգ հազար այսքան տարի եւաքը գոյացաւ .  
և Քրիստոսէ առաջ եղողները կամ փրկու-  
թեան չի հասան , կամ թէ որ հասան նէ՝  
Ճշմարիտ հաւատք ունենալն ալ շատ հար-  
կաւոր եղած ըլլար մարդոյս փրկութեր :

Վասնց վրայ խորհրդածութիւն ընելով  
կարելի է որ Հոգին սուրբ միտքը յիրաւի  
լուսաւորեց . և այն ատենիան ըսածներուդ  
անհիմն ըլլալը հասկրցար : Վաս ասանկ ըլ-  
լայ նէ՝ մեր ալ փափաքած բանն է . որով  
հետեւ փրկարար հաւատքին ճամբան մը-  
տած կ'ըլլաս :

Բայց որովհետեւ այս խօսքերնուդ ան-  
հիմն ըլլալը լոկ մարդկային տրամաբանու-  
թիւնն ալ կըրնայ հասկրցընել . որով հարկ  
կ'ըլլայ դրած սկզբունքդ հաստատ բըռնե-  
լու համար՝ հակառակ ըսածնիս ուրանաւ .  
և ըսել թէ սուրբ գիրք կարդացողը Քր-  
իստոսի եկեղեցիին գտածէն զատ և ա-  
նոր դէմ բան գըտնելու մտօք կարդայ նէ ,  
թէ և Հոգին սուրբէն մտաց լուսաւորու-  
թիւն ուղէ , ուղածը գըտնելիք չունի .  
ուստի այդպիսի հրաշք չեմ ընդունիր :  
Վաս ըսելով մեղի պէս ըսած կ'ըլլաս . ուս-  
տի պէտք կ'ըլլայ սկզբունք բըռնած խօս-  
քիդ սուտ և անհիմն ըլլալը ուրիշ կերպով  
ապացուցանել :

Ուստի նախ՝ կ'ըսեմ . Վասուծոյ ըրած  
հրաշքը ամեն ատեն զգալի կերպով ըլլար .  
Երբեմն անանկ հրաշք կ'ընէ՝ որ լսողը հա-

ւատալու է : Եշտ ասոր՝ օրինակ ունիմք Քնի  
տեառն մերոյ կուսական ծնունդը : Կու-  
սութեամբ կը յղանայ սուրբ Ածածինն  
գլրիստոս . կուսութեամբ կը ծնանի . և  
ասիկայ Եսայի մարդարէն իբրեւ նշան կամ  
հրաշք կը ցըցընէ . “ Տացէ ձեզ տէր ինք-  
նին նշան . ահա կոյսն յղասցի և ծնցի որ-  
դի ” (Եապի , Է . 14) : Եայց Քրիստոսի  
ժամանակակիցներէն ով գիտէր թէ Քրիս-  
տոս կուսածին է , ամէնէն առաջ Յավէփ  
կասկածի գնաց . որ միշտ քովին էր . և կու-  
սական յղութիւնը ամէնէն աղէկ անիկայ  
պիտի գիտնար . բայց չէր գիտեր . և սուրբ  
Խուսին հաւատարմութեր վրայ կասկած-  
ընելով՝ քովին ճամբել ալ ուզեց . բայց  
գաղտուկ՝ որ չխայտառակի . “ Յովսէփ այրն  
նորա քանզի արդար էր՝ և ոչ կամեր առա-  
կել զնա , խորհեցաւ լոելեայն արձակել  
զնա ” (Վապի . ամ . 19) : Եշտ հրեշտակին  
խօսքովը թող չխտուաւ նէ՝ ամէնն ալ ա-  
նանկ կարծեցին որ Յիսուս Յովսէփայ տը-  
զայն է . “ Ոչ սա է որդին Յովսէփու , զո-  
րոյ մեք գիտեմք զհայրն ” (Յով . զ . 42) :  
Ահա քեզի հրաշք մը , և մեծ հրաշք . որ  
զդալի չէր . ամէնուն ճանչըլված չէր :

Երկրորդ՝ կ'ըսեմ . հրաշքը այս ատենըս  
խափանած և դադարած չէ : Ծէ որ ա-  
նանկ է նէ՝ որ տեղ գըրված է որ ատեն մը  
հրաշք ըլլալէն ետքը պիտի դադարի : Հր-  
րաշքը ածային կամաց և կարողութեանը


գործը ըլլալուն համար՝ ոյ կամքը միայն իւրեն յայտնելովք գիտեմք . և կը հաւատամք որ՝ այն որ ըսաւ . “Ամէն ամէն ասեմ ձեզ . թէ որ հաւատայն յիս , զգործս զոր ես գործեմ” և նա գործեսցէ . և մեծամեծս ևս քան զնոյնս գործեսցէ . զի ես առ Նայր երթամբ (Յով . ժդ . 12) . ոչ ժամանակի և ոչ որսլիսութեան պարագայ մը և սահման մը չի դնելով , ամէն ատեն իրեն հաւատացեալներուն ձեռօքը և անոնց համար հրաշք կ'ընէ : Չէ նէ՝ պարտական կ'ըլլաք մեզի ցուցընելու թէ հրաշք ըլլալը երբ և ո՞ր թուականին դադարեցաւ . և դադարելուն պատճառը ի՞նչ էր : Եւ դադարելը գիտնալէն ետքը ինչու համար աղօթք կ'ընէք . Աստուծմէ ի՞նչ կ'ուզէք : Ամէն բան իր բնական կարգաւը երթայ , անձրեւ գալու է նէ անձրեւ գայ . մեզի մէկ վեաս մը գալու չէ նէ թող չի գայ . գալու է նէ թող գայ ըսելով աղօթք կ'ըլլայ մի : Ամէն ատեն աղօթքնիս այն չէ մի որ՝ բնական կարգով ըլլալու բան մը ԱՇ մեզի շնորհէ . այսինքն ԱՇ մեզի համար հրաշք ընէ : Նրաշքը դադարած ըլլալուն հաստատութեամբ հաւատացող մարդուն հարկ կ'ըլլայ , որ ինքն ալ աղօթք ընելէն դադարի . և աղօթք ընելը , և հիմա հրաշք չըլլար ըսելը՝ հակասական են :

Առ այժմ այսքան պատասխանս բաւական սեպեմբ . որ մեր ըրած խոստմունքին

ուժովը այսքանին ալ պարտական չէինք .  
 այլ միայն այն պիտի հասկղցընէ ինք՝ որ եւ  
 կեղեցւոյ հաւատոքը սուրբ գրոց մշտքին  
 հակառակ չէ . առարկութիւն ալ անսնկ  
 ըլլալու է ասոր վրայ՝ որ ուղղակի եկեղեց-  
 ւոյ հաւատոքին հակառակի : Ո՞ինչեւ ա-  
 սանկ առարկութի գտնըլի նէ . նորադան-  
 դից կողմէն՝ մեր ըսածը հաստատուն է . և  
 որքան բընտըռէք սուրբ գիրքը նէ՝ չէք  
 կրնար գտնել ընաւ , որ կամ Քրիստոս  
 ինքը կամ առաքեալներուն մէկը ըսած  
 ըլլան , որ Քրիստոսի մարմինը չուտվիր .  
 և արիւնը չի խմիլիր . միայն ասոնց օրինակն  
 է որ կ'ուտվի և կը խմիլ : Ուստի հարկ  
 կ'ըլլայ ըստ խոստմանդ՝ եկեղեցւոյ հա-  
 ւատոքը ընդունիլ . և զգայարանքներուն և  
 մարդկային մտքին թելադրած առարկու-  
 թիւններուն ականջ չի դնել . քանզի հա-  
 ւատակի բաներուն վրայ ասոնք իշխանու-  
 թիւն չունին : Այս հարկը ևս առաւել  
 կ'եմելնայ , թէ որ երկրորդ մասին մէջը  
 կարող ըլլամք ապացուցանելու որ անմի-  
 ջապէս Առաքեալներուն օրէն մինչեւ այս  
 օրըս սուրբ Գրոց խօսքը մեր հասկղցածին  
 պէս հասկղցվելով՝ հաղորդութեան խոր-  
 հուրդը իբրեւ ճշմարիտ մարմին և արիւն  
 Քրիստոսի դաւաներ են հաւատացեալնե-  
 րը : Հիմա անոր ձեռք պիտի զարնեմք՝  
 ամէն ժամանակի Հայրապետաց խօսքերը  
 աչքէ անցընելու , սուրբ Հոգւոյն օդնու-

թեամբը : Եւ հրամանքդ որովհետեւ յունարէնի և լատիներէնի տեղեկութի չունիս , և վկայութի բերելու այրապետներնուս շատերուն գիրքերը այս լեզուներով գրված են , ուստի թէ որ յիրաւի ձշմարտախնդիր ես նէ՝ ( ինչպէս որ կը յուսամ ) , պէտք կ'ըլլայ որ այս վկայութիւններս իրենց տեղէն ստուգել տաս հրամանոցդ հաւատարիմ բըռնած մարդուն , և անկէց ետքը դատումը հրամանքը ընես . որովհետեւ դատումն ալ յունարէնի և լատիներէնի պէս քեզնէ օտար չէ որ այն ալ մէկ ուրիշը ընէ հրամանոցդ համար :

Երկրորդ մասը ասոր հետ մէկ ըլլայ նէ՝ տետրակին չափը կը մէծնայ . ուստի զատ տետրակ կ'ընեմք , որ անսիջապէս ասկէց ետքը կը տարվի \*



## ՅԱՐԵԿ

**ՄԱՅԻՆ Ա.** Հաղորդութեան խորհրդայն վրայ Եկե.

զեցւոյ հաւաափը սուրբ գրոց հակո  
ռակ չէ :

11

**ԳԼ. Ա.** Հաղորդութեան խորհրդայն վրայ Եկե.

զեցւոյ հաւաափը սուրբ գիրքէն սո-  
նըլած է :

17

**ՅՈՒ. Ա.** Յովաննու աւետարանին վեցերրորդ

գլուխը :

18

**ՅՈՒ. Բ.** Հաղորդութեան խորհրդայն սահմանա-

դրութեան խօսքը :

56

**ԳԼ. Բ.** Կորապանեղներուն առարկութիւններուն

քննութիւնը :

70

